

Кривича пригласителъ

Оубавителъ рѣшима-
ннѣхъ и нахъ бѣдѣхъ
нашему народу:

Лтн

✓ 1181

1999

ՕՍՄԱՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ

ԵՒ

ՀԱՅ. ԵԿԵՂԵՑԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ



Յաւելուած

Կ. Պատրիարքարանի Կանոնագիրք

Գ Ր Ե Յ

ZRANĠ Ծ. ՎԱՐԴԱՄԵՏ

ՄԻՐԱՆ ԴՊՐԵՎԱՆՔԻ



→ 1917 ←

LGN
1181

ՈՒԹԻՒՆ Յ. ԱՍՏՈՒՐԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ

Կ. ՊՈՒԼԻՍ



ՕՍՄԱՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Ե Ի

ՀԱՅ. ԵԿԵՂԵՑԻԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ



Գ Ր Ե Յ

ՀՐԱՆԴ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ

ՄԻԱԲԱՆ ԴՊՐԵՎԱՆՔԻ



→ 1 9 1 7 ←

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Զ. ԱՍԱՏՈՒՐԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ

Կ. ՊՈԼԻՍ



214/



Արդի ուսույն յեղափոխութիւնը առիթ մը կ'ընծայէ մեզի ներկայ զըր-
ոյկը հրատարակելու:

«Տասնար» շաբաթամբերի մէջ մեր հրատարակած յօդուածներուն ամ-
փոփումն է ասիկա՝ աւելի ընդարձակուած, ճիսացած եւ լուսարանուած:
Ուզեցինք վաւերական աղբիւրներու վրայ հիմնուիլ եւ այս է պատ-
ճառը որ շատ տեղեր մեր անմական կարծիքներէն զատ դիմումներ ըրինք
ի՛նչ ազգային եւ թէ՛ օտար հեղինակներու որոնցմէ Օսմանեան Պետութեան
պատաստութիւնը գրուածքներէն աւելի նախընտրեցինք յարձակողական ոճով
տրուածները:

Մեր նպատակը երկու գլխաւոր եւ որոշ կէտեր կը դիտէ: Առաջինը՝
այ եկեղեցիի այն ներքին խառնարումներն են՝ որոնց ենթարկուած է մեր
իրիկի մտքերի եկեղեցին՝ մասնաւոր ՆՏրդ դարէն առիկն. այսինքն այն
բէն որ Հայոց անկախութեան վերջնապարտը էջմիածինը կրկին կեդրոն
գիւղ է հայ կրօնական եւ քաղաքական կեանքին: Այս գրքին առաջին
խոր հետեւաբար պէտք է կարողալ իրեւ անջատ անջատ ժամանակակից
չափումներն: Չայն կը յանձնենք ապագայի անաչառ դատասանին:

Իսկ երկրորդ կէտը՝ որ նորութիւն մըն է ցարդ եղած հրատարակու-
իւններուն մէջ, խիստ համառօտ մէկ ուրուագիծն է Օսմանեան Պետու-
եան հետ հայ եկեղեցւոյ մշակած յարաբերութիւններուն: Այս մասին մէջ
անաւանդ յաւակնութիւնը չունինք լիակատար գործ մը ներկայացուցած
լլալու, մասնաւորաբար անոր համար որ ընդհանուր պատերազմի ներկայ
արին չճողլարեց մեզի Օսմանեան Պետութեան վաստակի չարախօսներուն
որոք խօսածներն ու գրածները աչքի առջեւ ունենալու եւ զանոնք մէ-
իկ մէկիկ հերքելու: Գիրքին այդ երկրորդ մասն ալ կը յանձնենք մեր
ամանակակիցներուն լուրջ ուշադրութեան, որպէս զի չխաբուին օտար
աղբանքներէ:

Վասն զի եկած հասած կը նկատենք այլ եւս այն ժամանակը, երբ
շմարտութիւնը մերկապարանոց պէտք է ինքը աղաղակէ ողջոյն ազգ մը
իճացողներու երեսին, Օսմանեան կառավարութիւնը, եւ ալ աւելի ներ-
այ թուրք ազատականները միշտ ամբաստանուած են՝ իրեւ թշնամի
բննց քրիստոնեայ հպատակներուն: Հայ եկեղեցին ու ժողովուրդն ալ իր-

Մ Ե Ծ Հ Օ Ր Ս
Յ Ա Կ Ո Ր Յ Ո Վ Ա Ս Ա Փ Ե Ա Ն Ի
Յ Ի Ե Ա Տ Ա Կ Ի Ն

ՀԳ. 1183

41181-Ա

րեւ ասոնցմէ կարելո՞ւնէն մէկը, ենթակայ եղած է յաճախ սեսակ մարգահասանքի՝ զոր քաղաքական եւ դիւանագիտական խաղեր եւ կեղծիք այնքան լաւ գիտեն ցոյց տալ, երբ խնդիրը եւրոպական մեծ պետութիւններուն շահերը դիմակաւորելու եւ ընչաքաղց տէրութիւններուն գաղտնաձեռնակ նպատակները քողարկելու վրայ է:

Ասիայի մէջ քրիստոնէութեան միակ տեղացի պատահիլը՝ հայ եկեղեցին ալ խաջակութիւններու ժամանակէն (11րդ դարէն) սխտերով լարախաղաց եւրոպայի ուշադրութիւնը գրաւած էր: Կիլիկիայ խեղդամահ զոհ եղաւ այդ լարախաղացութեան՝ որուն վերջին հանգուցներուն փտութիւնը հետ թաղից վերջին Լուսինեանը՝ Լեւոն Սէն Տընիի դաժբարանին մէջ 14րդ դարէն մինչեւ 19րդ դար, որքան ասէն որ իսլամ տէրութիւններ հովանիին թակ կ'ապրէր Հայոց Հայրապետութիւնը եւ իր հօտին մեծագոյն մասը, որքան ասէն որ այդ յաւէտ իշխասակելի դարերուն մէջ պանծարգաշնակցութիւնը կը մուրային եւրոպական շատ մը արքունիքներ, որքան ասէն որ թուրք թեւարկութեան ներքեւ ապրող հայերը զգոյշ ապրեցաքաղաքական դաւերուն վտանգաւոր եւ մահաւիթ խառնարանէն, հայ ուղիքաւ եկեղեցին ինքն իր մէջ ամփոփուած՝ տրական ծայն մը ունեցաւրեւելքի քրիստոնէայ ազգ բուն մէջ:

Յոյն Ռոմօտքս եկեղեցիին պատմութեան ալ կը հաստատէ որ՝ իր ազգայնականութիւնը եւ ամբողջութիւնը կը պարտի Օսմանեան թեւարկութեան Այն օրը որ Ռուսիա, Պոլիարիա, Սերպիա, Յունաստան ինքզինքնին բաւական զօրաւոր զգացին քաղաքականապէս, գլուխ ցցեցին տեղեկութեան պատրարքութեան կեդրոնին՝ Պոլսոյ աթուռին դէմ՝ որ իր կարգին հերոսաւորութեամբ եւ հերետիկոս կը համարէ անոնց «էկզարքներն» ու տիրողներն:

Լաթին կաթողիկոսներու պարագան ալ կրնայ հաստատել Օսմանեան տիրութեան յոյժ թոյլատու ընթացքը հանդէպ քրիստոնէութեան: Կաթողիկոսութեան միաբանութիւններու արեւելքի մէջ կրօնական, կրթական, բարեգործական քողի թակ կատարած քաղաքական դերը անմասնօք չէր մեր կառավարութեան: Վաղուց արդէն անոնք դարձած ըլլալու էին սպառնալից մայր հայրենիքին եւ հայ եկեղեցիին անկախութեան:

Իսկ քողոքական հասարակութիւններու դեռ քանի մը տասնեակ տարիներ առաջ կազմակերպուելը եւ անոնց Անգլիոյ ու Ամերիկայի կողմէն թուրքիոյ մէջ հովանաւորուելը, մեր եկեղեցիին ու ժողովուրդին մէջ յառաջ բերած երկպառակութիւններն ու անջատումները ուրիշ ի՞նչ բաւական լաւ կերպով կրնան ապայուցանել, քան ինքզինքնին քաղաքակիր յորջորջող, բայց ամենէն աւելի նուիրական զգացումը՝ կրօնքը շահագործելու չնդհանրող Արեւմուտքի տէրութիւններուն անոպայ ընթացքը:

Մենք նեղմիտ եւ դաւանական ոչ լայնախոն տեսակէտով դատել չեն

գեր իրողութիւնները: Բայց չենք ներեւ նաեւ ուրիշներու՝ որ իսլամութեան եւ քրիստոնէութեան շինծու հակառակութիւն մը, 20րդ դարու մէջ արան ծնած գաղափար մը թխտելով, հոտած հաւկիթներ կլկեցնելու արքը սեփականացնեն: Ուրիշ կերպով չենք կրնար որակել վերջերս յոյսոնի եպիսկոպոսներէն մէկուն, ազատական՝ ալպիոնի այդ անծկամիտ յորաւորին հրատարակած մէկ գործը՝ որուն անդրադարձած ենք արդէն մեր գրքոյկին մէջ:

Ռուսական ստորանքներու պատրանքն ալ աւելցուցէք, անգլիական արգաւանանքներու վրայ եւ արդէն շատ դիւրբարանելի կ'ըլլայ այս հարիկին հրատարակութեան նպատակը: Կիտենք թէ՛ որքան սկար են մեր լիբերը՝ զիմագրաւելու համար աշխարհի երկու մեծագոյն եկեղեցիներուն Ռոմօտքս ռուսականին ու քողոքական անկիւրքանին հրապոյրներուն: Բայց հաւասանք թէ՛ փոքր հարուածներն են՝ որ մեծ կաղնիները կը տալան: Այս հաւասանքէն քաջալերուած, խանդավառութիւնով կը շարժենք մեր գրիչը՝ հլու սպասարկու մը մեր Մայր եկեղեցիին՝ որ զովաշունչ ուղիքի մէջ ուսուցող արմատներին նման պարզեր եւ արդիւնաշատ եղաւ մասնեան Մայր հայրենիքի հողին վրայ:

Աւելորդ չենք համարի դիտել թալ նաեւ որ, ընթերցողը անաչառութեամբ յետագայ էջերը թղթատած ասէն, ուշադիր պէտք է ըլլայ մասնական այն դէպքերուն ալ՝ որոնք ռուս նոր յեղափոխութեան ծոցին մէջ արտիակուած են: Այդ դէպքերը մեզի համար, մեր եկեղեցիին համար արժանաւելի վտանգաւոր են, որքան արմատական, անիշխանական եւ արժաւորական սկզբունքներով տապալած Չարական պետութեան բեկորներուն թակ հետախաղաց կը կորչին Բեթթրօններու եւ Նիքոլաններու խոտմներով փայտիայուած երազները:

«Որ ունիցի ականջս լսելոյ լուիցէ»:

Պէշիկիմաշ 22 Մարտ 1917

Հ. Ծ. Վ.



Ա. Մ Ա. Ս



ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Ե Ր

ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԷՋ



Օտմ. բարեխնամ կառավարութեան մեզի շնորհած նոր կանոնագիրով(*) Հայոց Պոլսոյ ու Երուսաղէմի Պատրիարքութիւնները միեւնոյն անձին վրայ միանալով Աթոռն ալ հաստատուած է Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանքին դարաւոր և պատմական բարձունքը: Հետեւաբար աւելորդ չենք համարեր մեր ժողովուրդին ներկայացնել այն օգուտները որոնք կրնան քաղուիլ այս փոփոխութենէն կրօնական, բարոյական, ճեղատական, վարչական և կրթական տեսակէտներով:

Կրօնական համայնքներու համար, ինչպիսին եղած է վաղեմի ժամանակներէ ի վեր գերազանցապէս մեր ժողովուրդը, նկատի առնուելիք առաջին և կենսական պարազան անշուշտ կրօնական առանձնաշնորհումներուն պահպանութիւնն է և Թուրքիոյ մէջ ապրող հայ ժողովուրդը ուրիշ

(*) Տե՛ս այդ կանոնագիրին թարգմանութիւնը գրքոյկին վերջը:

ամէն երկիրներէ աւելի իր կրօնքին և խղճին ազատութիւնը անկաշկանդ կերպով վայելած ըլլալը պարծանքով խոստովանած է միշտ : Օսմ. կառավարութիւնը ամէն ժամանակ ու ամէն տեղ ձակատաբաց կրնայ յայտարարել թէ իր հպատակները ուրիշ ամէն երկիրներէ աւելի Թուրքիոյ մէջ գտած են խաղաղ դարգացումը իրենց կրօնական զգացումներուն : Վեց և աւելի դարերու Օսմ. Պատմութիւնը լեցուն է կայս. Ֆէրմաններով, կառավարական օրէնքներով և յայտարարութիւններով որոնք հարուստ հաւաքածոյ մը կը կազմեն հպատակ ժողովուրդներու խղճին անբռնաբարելիութեան և անջնջելի վաւերացումներն են այն հովանաւորութեան որ շուայթօրէն տարածուած է հպատակ ժողովուրդներու կրօնական և դաւանական խնդիրներուն և հաստատութիւններուն վրայ : Մինչդեռ Ռուսիա հրէական պօկրօններու և կրօնական հալածանքներու սարսափը, Անգլիա կաթոլիկ Իռլանտայի ջախջախութիւնը, Ֆրանսա և Իտալիա պապական իշխանութեան ստորնացումը, յունադաւաններ ուրիշներու հերետիկոսութիւնը արձանագրած են պատմութեան էջերուն մէջ, Թուրքիա միշտ լայն ասպարէզ տուած է քրիստոնեայ և հրեայ հասարակութիւններուն իրենց ուղած տեղը և ուղած կերպով հաստատելու և հիմնելու նուիրապետական աթոռներ, դպրոցներ և իրենց ձեռքով կարգադրելու իրենց կրօնական խնդիրները : Այնպէս որ Մայրաքաղաքէն սկսեալ մինչեւ Անատօլի շատ մը քաղաքներու և նոյն իսկ աւաններուն մէջ իւրաքանչիւր քայլափոխի դժուար չէ հանդպիլ հայ, յոյն, լատին հրեայ, ասորի, միլլիթ, դպտի ևն. ժողովուրդներու պատկանող կաթոլիկոսարաններու, պատրիարքարաններու, տաճարներու, փանքերու, վարժարաններու և ժողովարաններու :

Շատ երկար կ'ըլլայ հոս թուել թէ Թուրքիա նիւթապէս և քաղաքականապէս ինչ տուած է իր անսահման բարեացակամութեան երեսէն դէպի հպատակ ժողովուրդներու կրօնական ազատութիւնը՝ որ երբեմն անտանելի ըլլալու աս-

տիճանին հասած է՝ երբ մանաւանդ մրեւնոյն ազգին և ժողովուրդին ծոցին մէջ արտաքին շահերու ազդեցութեամբ ստեղծուած են տարբեր կրօնական համայնքներ և Թուրք կառավարութիւնը տարուած իր հայրախնամ բարեացակամութենէն միշտ պաշտպանած է այդ դաւանական անտեղի խտրութիւններով բաժանուած համայնքներն ալ :

Հայ ժողովուրդն ալ՝ իբրեւ ուրոյն եկեղեցի մը և Արեւելքի ամէնէն հին քրիստոնեայ ազգը միշտ մասնաւոր գնահատութեան և գուրգուրանքի արժանացած է Օսմ. Սուլթաններու հրովարտակներով : Իր կրօնական սկզբունքներուն, դաւանական նրբին տարբերութիւններուն և եկեղեցական բոլոր շահերուն պաշտպանութիւնը ամէնէն աւելի խնամուած և յանձնաձեռած է միշտ Օսմանեան իրկիրներու մէջ և այսպէսով է անշուշտ որ կարելի եղած է երկու հայրապետական աթոռներու և երկու պատրիարքական աթոռներուն երուսաղէմի՝ Քրիստոնէութեան այդ գերազանցապէս արեւելեան կեդրոնին մէջ միացումը որ նոր և կրկնուած մէկ հաւատքն է անշուշտ այն հնաւանդ հովանաւորութեան որով պատուած են միշտ Թուրք փառապանծ վեհապետները իրենց Գահին շուրջ բոլորուած կրօնական աթոռները և ի մասնաւորի իրենց աշխարհակալ մականին հաւատարմօրէն յենած Հայոց հովուապետական ցուպը :


Թէ իսկ չըլլար այն ներքին և կուռ ամբողջութիւնը, այն զօրութիւնը որով կ'ուժաւորուի այսօր Հայ եկեղեցին Թուրքիոյ մէջ ունենալով միակ կրօնական կեդրոն մը, թէ իսկ չըլլային այն բազմօգուտ առաւելութիւնները որոնք կը ծնին Թուրքիոյ մէջ ապրող Հայ հասարակութեան միակ գլուխ մը և Պետ մը ունենալու հանգամանքէն, որոնցմով մեր ժողովուրդը համաձուլ և ամփոփուած ընդհանրութեան մը բարիքները պիտի վայելէ այսուհետեւ, լոկ երուսաղէմի Աթոռին կաթոլիկոսական դաւազաններով ալ պատուուելու պարագան պիտի բաւէր ըստ մեզ, որ անկեղծօրէն ծափահարէինք մեր կառավարութեան շնորհած նոր կանոնադրը :

Հինէն ի վեր մեր կառավարութիւնը զնահատելով անշուշտ այն ոգեւին փարուժը՝ զոր ցոյց տուած է մեր ժողովուրդը իր կրօնական սրբավայրերուն՝ միշտ հաւասար իրաւունքներ չնորհած է մեզ Երուսաղէմի բոլոր ուխտավայրերուն մէջ և շատ յաճախ իբրև աւելի հաւատարիմ հպատակներ գերադաս համարած է մեր շահերը միւս դրացի քրիստոնեայ հասարակութիւններէն։ Այսպէս որ Օսմ. տրդարադատ կառավարութիւնը իր սահմանած կանոններուն մէջ Երուսաղէմի համար Հայերու իրաւունքը շատ յաճախ պաշտպանած է ի գին մեծամեծ զոհողութիւններու այն բազմաթիւ ոտնձգութիւններուն դէմ՝ որոնք աջէն կամ ձախէն, կ'սպառնային իրենց ուժեղ ծանրութեան ներքեւ ոտնակոխ ընել մեր դարաւոր իրաւունքները՝ որոնք՝ դարձեալ կը կրկնենք, պաշտպանուած են միշտ Օսմ. կառավարութիւնէն։ Եւ երբ հիմա, Երուսաղէմի մեր Պատրիարքութիւնը հայրապետական իշխանութեամբ ալ կը պատուուի, ի՞նչպէս անտեսել այն բացառիկ դիրքը՝ զոր Հայոց կաթողիկոսը պիտի գրուէ անշուշտ միշտ չնորհիւ Օսմ. կառավարութեան։

Երուսաղէմի միջազգային հանգամանքը շատոնց թեւազարած ըլլալու էր մեզի՝ որ փոխանակ ապառաժուտ կամ անապատային առանձնութիւններուն մէջ տարբեր տարբեր հայրապետական աթոռներ պահելու՝ Երուսաղէմի նման համաշխարհային յարգանք վայելող և զուտ կրօնական բոյն մը եզող խաղաղիկ միմոյրտաին մէջ հաստատէինք հայրապետական աթոռը։ Եւ երբ միւս Աթոռները դարերէ ի վեր կորսնցուցած էին իրենց արժէքը, փոխանակ պին յիշատակներով օրօրուելու, գէթ ի շահ մեր եկեղեցւոյ կենսունակութեան ցոյց տայինք թէ իրապէս կրօնական ազգ մըն ենք և այնպէս մնալ ու զարգանալ կ'ուզենք։ Այսպէս երբ Օսմ. կառավարութիւնը այս չնորհն ալ կ'ընէ մեզի, կը յուսանք որ Երուսաղէմի Հայոց Հայրապետները և Պատրիարքները գիտնան զայն ծառայեցնել յօգուտ և ի պայծառութիւն մեր սիրելի եկեղեցիին։

Երբ Առաքելական եկեղեցի կ'ըսենք, անշուշտ չենք կրնար անտեսել նաեւ այն էական պայմանն ալ որով կաթողիկոսական աթոռները մէջ մէկ յաջորդութիւններ են Քրիստոսի առաքեալներուն. և Երուսաղէմը թէ մեր եկեղեցական աւանդութիւնով և թէ ընդհանուր Քրիստոնէութեան պատմութիւնով անտարակուսելիօրէն առաքելական աթոռ մըն է և Գլխադիրի կամարները այսուհետեւ պիտի հովանաւորեն պատմական ճշգրտութեամբ հաստատուած Առաքելական աթոռը։ Երբ Հայրապետական Աթոռի փոխադրութիւններու միջոցին շատ քիչ ուշադրութիւն ընծայած ենք զայն բուն իսկ իր տեղւոյն մէջ պահելու համար, և ամէն քաղաքական հոսանքէ տարուելով տեղ փոխած կամ նոր աթոռ մը հաստատած ենք, գէթ այս անգամ գիտնայինք թէ ի՞նչ կ'արժէ զուտ կրօնական տեսակետով Ս. Յակոբ առաքեալին յաջորդութիւնը իր նահատակութեան տեղւոյն Երուսաղէմի մէջ մեր ձեռքը դանուիրը։ Եւ եթէ շատ մը քննադատներ և բանասէրներ յանդգնած են անցեալի մէջ մեր եկեղեցւոյ առաքելականութիւնը վարկածական նկատել և կասկածի ենթարկել, գէթ օպագայի համար պատրաստենք անուրանալի փաստեր մեր եկեղեցւոյ առաքելականութիւնը անկորնչելի պահելու համար։ Իցի՛ւ թէ Ենորհազարդ Հայրապետին համար այս կէտն ալ նոր զօրավիզ մը ըլլայ պսակող իր բոլոր ջանքերը յօգուտ և ի պայծառութիւն մեր սիրելի եկեղեցիին։

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԷՔԸ



Հայոց Հայրապետութեան Երուսաղէմ հաստատուելովը արդէն ցոյց տուինք այն կրօնական առաւելութիւնները որոնք կրնան առաջ գալ այս նոր փոփոխութենէն : Այժմ խորհրդածել կ'ուզենք այն բարոյական օգուաներուն վրայ որոնք առաւելագոյն պիտի ծագին Թրքահայերու համար մեղի մօտ ունենալով մեր կրօնական կեդրոնը :

Մեութանայի ճշմարտութիւն մըն է թէ բոլոր կրօնքներն ալ ազգած են աւելի կամ նուազ չափով իրենց ենթակայ ժողովուրդներուն և ազգերուն վրայ : Կրնանք նոյն իսկ աւելցնել, առանց չափազանցելու թէ կրօնք և բարոյական շփոթուած են գրեթէ բոլոր մարդկութեան մէջ և կրօնքներու դեմքը եղած է միշտ ազնուացնել և բարձրացնել ինչպէս անհատին նոյնպէս նաև անհասներէ կազմուած մարդկային բնկերութեան մէջ՝ բարոյական կապերը : Օրինակի համար ամէնէն աւելի հիթանսական շրջաններ և շրջանակներ նկատուած նախապատմական ժամանակներու կամ կռապաշտ և կիսափայրենի համարուած երկիրներու մէջ իսկ մարդուն կիրքերը ասնձահարող, հոմայնքին լաւ բարքերն ու սովորութիւնները պաշտպանող և հանրային անդորրութեան ամէնէն աւելի նախանձարխնդիր կրօնքն ու իր պաշտօնեաները եղած են : Աւելի ընդարձակ չափով և աւելի զիտակից և խղճամիտ օրէնքներով արեղերական կոչուած կրօնքները՝ այսինքն Իսլամութիւնը, Քրիստոնէութիւնը և Մովսիսականութիւնը ծնունդ տուած են ամենամաքուր բարոյականի մը օրէնքներուն : Մենոց սուրբ գիրքերը՝ Աւետարանը, Գուրանը կամ Թէվրատը մարդկային բարոյականին դասադիրքերն են և խիղճերու օրինադիրքերը :

Կրօնքի և բարոյականի այսքան սերտ առնչութիւնը իրեն անմիջական հետեւանք պիտի ունենար անշուշտ կրօնաւորներու ալ իրբեւ բարոյականի ուսուցիչներ և խիղճերու օրէնսգիրները ըլլալու անխուսափելի հանգամանքը : Այս է պատճառը անշուշտ ո՞ր կրօնքի պաշտօնեաներու և մանաւանդ կրօնապետներու ընտրութեան միջոցին աւելի հոգ կը տարուի ընտրելալին բարոյական անբասիր կեանք մը անցուցած ըլլալու հանգամանքին : Եւ ամէն անգամ որ խղճամիտ և առաքինազարդ անձ մը չէ գեկալարը ո՞ր և է կրօնական համայնքի՝ անբարոյականութիւնը ծաւալ կը գտնէ այդ հասարակութեան մէջ : Վերջին էջմիածնական կաթողիկոսական ընտրութիւնը կարկառուն մէկ ապացոյցն է մեր ըսածին, ինչպէս քիչ յետոյ պիտի տեսնենք :

Բայց նրպէս զի ո՞ր և է հայրապետական աթոռ բարոյական արժէք մը ներկայացնէ և ներոյժ ազգակ մը ըլլայ մեր ժողովուրդին համար, գլխաւոր պայման է որ այդ աթոռը ժողովուրդին մօտիկը գտնուի և ժողովուրդին ներկայանայ իրեն բոլոր զգալի և շօշափելի առաւելութիւններով : Բոլոր այն կապերը որոնք գոյութիւն ունէին ցարդ Թրքահայոցս և իր հոգեւոր գերազոյն պետին միջեւ, հարկ կա՞յ արդեօք ըսելու թէ չափազանց թուլցած էին և կնճոռութիւններ, դժուարութիւններ յարուցանելէ զատ ոչ մէկ բանի չէին ծառայիր : Այսպէս օրինակի՝ համար եպիսկոպոսներու ձեռնադրութիւնը, Միւռոնի բաշխումը և եկեղեցական ամենակարեւոր խնդիրներու կարգադրութիւնը խել մը յապաղումներու, անկարգութիւններու և քաջըշուքներու տեղի տալէ զատ, ինչ որ ամէնէն աւելի կենսականը և էականն է այդ տեսակ գործերու մէջ, մեր Թրքահայոցս մասնակցութեան անկարելիութիւնն էր : Հայրապետական ընտրութեան, եպիսկոպոսական ձեռնադրութեան կամ Միւռոնի օրհնութեան նման արարողութիւններու Թրքահայերը երբեք ուխտաւորներ չէին ունենար : Երբ եկեղեցական բարեկարգութեան կամ աւելի կամ նուազ կարեւոր հարցեր և խնդիրներ կը յուզ-

ուէին, մեր ձայնը լսելի չէր ըլլար և Էջմիածին իր պարա-
 մենկախառն վերայով, ուստի բռնակալութեան ներկայացուցիչը
 եղող պրոկուրորով ամէն կարգադրութիւն կը անօրինէր իր
 շահերուն և քմահաճոյքին համաձայն: Բայց ասոնք խոսկ պատ-
 ճառ եղան որ Թրքահայերը հեռագնեալ ուժանան Էջմիածինէն:
 Ճիշդ է որ ճիւղ կը թափուէր միշտ թրքահայ եկեղեցական մը
 բարձրացնել Լուսաւորչի Աթոռին վրայ և այսպէսով մեղմա-
 ցնել կամ եթէ կարելի ըլլար շեղօքացնել ուստական ազդե-
 ցութիւնը այդ Աթոռին վրայ, բայց այդ հաշիւները միշտ կը
 խանդարուէին, տակնուվրայ կ'ըլլային Չարին, ուստի կառա-
 վարութեան գրչի ամենափոքր հարուածներով:

Մեկքիսեղեկ Մուրատեանցի և Գեորգ Յ. Ի պարագանե-
 րը դեռ շատ թարմ են մեր ընթերցողներուն յիշեցնելու հա-
 մար թէ ուստի կառավարութիւնը և իր արքանեակները ինչ
 խաղեր և կենրիկներ բանեցուցած են մեր գլխուն: Թրքահայ
 եկեղեցականներու դանազան ատիթներու մէջ Ռուսաստան
 երթալը այնքան դժուարութիւններու կը բաղխեր որ այդ
 դէպքերն ալ հեռագնեալ հազուադիւր դառնալ սկսած էին.
 Իսկ իւրաքանչիւր անգամ որ Միւսոնի բախման կամ ո՛ր և է
 հազարգնկցութեան ատիթ կը ներկայանար, Կոնդակներ և
 գրութիւններ կը տեղափին ուստական սաղբանքներով լե-
 ցուն, մոլորեցնելու համար անշուշտ՝ եթէ կարելի ըլլար
 Թրքահայ պատուական և հաւատարիմ ընտելութիւնն ալ:
 Աւասիկ ասոնք էին ներքին քնոյթը և արժէքը այն բարոյա-
 կան կապերուն որոնցով ցարդ մեր գերագոյն հոգեւոր պե-
 տին հետ կապուած ըլլալնուս համար կը պարծենայինք:

Այդ պարծանքը շատ սուղի նստաւ մեզի, Խոսեօս խա-
 բեց և կը շարունակէ խորել և պատճառն ալ շատ պարզ է...
 բարոյական կապերը, այսինքն ամէնէն զիւրաւ շահագոր-
 ծուելիքները անբարոյական կառավարութեան մը ձեռքին
 մէջ:

Մինչդեռ Թուրքիոյ հողին վրայ, Երուսաղէմի մէջ հաս-
 տաառած հայրապետական Աթոռը ոչ մէկ երկիւղ չկրեր քա-

ղաքական քորսակաւսի իրրեւ գործիք ծառայելու և հետեւա-
 ար անբարոյականանալու: Նախ այն գերագանց պատճառով
 որ Թուրքիա՝ իրրեւ իսլամ պետութիւն ակնկալութիւն մը
 ունի քրիստոնեայ տարրը իր ձեռքին մէջ իրրեւ զէնք գոր-
 թածելու և երկրորդ՝ այն շատ որոշ և զիւրաւ հասկնալի
 պատճառով որ Հայոց Պատրիարքարանի նոր կանոնագրին
 իջ կրօնք և քաղաքականութիւն անջատուած են, կերպով
 իր եկեղեցիին և պետութեան սահմանները ճշգրտօրէն գրծ-
 ւած են և մեր Հայրապետութիւնը ու Պատրիարքութիւնը
 իրենց վայելուչ կրօնական և բարոյական բարձրութեան վրայ
 ղեակողուած են: Անտարտիոյս այսօրինակ ըմբռնում մը որ-
 քան ալ որ նոր է մեզի համար, բայց խորդ չէ, ժամանակի
 պահանջներուն խիստ յարմար է և անպագային ալ աւելի ըն-
 դարձակ օգտակարութեան մը հաւաստիքները կը ներկայա-
 ցրէ: Չնայ կրնար նաեւ չիշիւլ այս ատիթ այն գեղեցիկ
 պարագան որով Թրքահայերս 1902 ձկտ. 12ին Տ. Սահակ
 Սրբազան Ապագեանը Հայոց հայրապետական ա՛կ Աթոռին
 ընտրած ատեն, խոնուն հեռատեսութիւնով մը. զինքը ընդ-
 հանուր Թրքահայոց Կաթողիկոս տեսնել կը բաղձայինք, երբ
 անդին Կոփկասի մէջ Հայոց եկեղեցապատկան կալուածները
 ուստական ճիրաններով կը քայքայուէին և Հայրապետական
 Աթոռն ալ վատնուած էր:

Թրքահայոցս բաղձանքը այսօր իրադործուած է շնորհիւ
 Օտմ. կառավարութեան: Հայոց Հայրապետական բարոյական
 արժեքը անգամ մըն ալ գնահատուած և բարձրացած է և եթէ
 կշիռքի գնել հարկ ըլլայ Երուսաղէմն ու Էջմիածինը, Ս.
 Յակոբեանց վանքն ու Էջմիածնի վանքը, Սահակ Սրբազանն
 ու Գեորգ Յ.ը կը կարծեմ թէ ծանրութիւնը միշտ առաջին-
 ներուն պիտի մնայ: Երուսաղէմը Թրքահայոցս մտաիկ և ամե-
 նասիրելի ուխտավայրն է: Ս. Յակոբեանց միաբանութիւնը
 աւելի բարոյական արժէք մը կը ներկայացնէ քան Էջմիածնի
 խէնէշներն ու պորտաբոյժները՝ որոնք ուրբիներ զիղելէ և
 կենրիկներ պատրաստելէ զատ ուրիշ զբաղում չեն ունեցած

Մահակ Ս. աւելի կորուլի և արթուն հովիւ մըն է քան Գրական աշխարհայեացքներու : Այս երեւոյթը պատմութեան նպատակներուն և որուն համար իր ընտրութեան հարէ յետէ կը գործադրէ այս դրութիւնը : Կաթողիկ կղեմը (*) կը կոչէր մայր տաճարին մէջ, համազումարին ներկային սիտղոսներ ալ և յաճախ ազնուականներ նուիրութեան, «Կաշառատու մը չկրնար Հայոց Հայրապետ ընտ կն եկեղեցականութեան՝ նախարարական աթոռներ Գէորգ Սուրէնեանցը կաթողիկոս դառնայ, կաշառք առնել» երեւի թէ արեւելքի մէջ ալ եկեղեցականներու քաղա-

անութեամբ զբաղելու պարագան, արեւմտքի յոռի ալ կատարուած է այսօր, աննախընթաց աղէտ մը դառնանքը է ապէս և սկզբամբ աւելի կրօնական բնոյթ մը ու լով մեր հոգեւոր և բարոյական կեանքին ու անջնջելի արած են և անձուկ չըջանակի մէջ գործած են ընդհանրա- մը Հայրապետական Աթոռին համար որուն վրայ բազմող : Ճգնաւորութեան և վանականութեան սկիզբն ալ արեւ- կախում ունի կաթողիկոսութեան բարոյական արժէքը :

(*) Աւագ միաբան Գէորգեան Արքեպ. Տե՛ս՝ Բենիկ վրդ. «Ինչո՞ւ հո- ուացանք». էջ 75,



ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ



Չկայ կրօնական աթոռ մը, որ իր ներքին և արտաքինանի, Վկայասէրի և Ն. Շնորհալի Հայրապետներու պա- կազմաւորութիւնը ունեցած չըլլայ դարերու ընթացքին : Յիշան ճշմարտապէս հետեւելիք ուղղութիւն մըն էր մեր սուս և իր աշակերտները, Առաքեալները և սարկաւազները թողիկոսներուն և Պատրիարքներուն համար : Ասոնք իրենց քրիստոնէութեան առաջին դարերուն համար էին այն, ինչնական փառասիրութենէն մղուած, չատ անգամ գործե- որ այսօր կը կոչենք կազմակերպութիւն : Բայց արդի դարու աններելի սխալներ. երանի թէ վերջինները եղած ըլ- մէջ ամէն ինչ փոխուած է. կրօնական կազմակերպութիւնին ատոնք, եկեղեցւոյ պայծառութիւնը, քրիստոնէու- ները փոխանակուած են վարչութիւններով, հոգեւոր շինուան պահպանումը և զարգացումը, ժողովուրդին կրօնական թեան գործի աշխատողներուն յաջորդած են սքեմաւոր դիւս-

աները : Կրօնական սկզբունքները տեղի տուած են քա- րական աշխարհայեացքներու : Այս երեւոյթը պատմու- ցանքի մէջ նոր չէ և պապական եկեղեցին արեւմտքի մէջ դիտար որը ծերունադարգ և բարձրաստիճան եպիսկոպիտամար անսովոր չէ տեսնել ծիրանաւորի խոյրին հետ աշ- մը (*) կը կոչէր մայր տաճարին մէջ, համազումարին ներկային սիտղոսներ ալ և յաճախ ազնուականներ նուիր- յուլութեան, «Կաշառատու մը չկրնար Հայոց Հայրապետ ընտ կն եկեղեցականութեան՝ նախարարական աթոռներ Գէորգ Սուրէնեանցը կաթողիկոս դառնայ, կաշառք առնել» երեւի թէ արեւելքի մէջ ալ եկեղեցականներու քաղա-

անութեամբ զբաղելու պարագան, արեւմտքի յոռի ալ կատարուած է այսօր, աննախընթաց աղէտ մը դառնանքը է ապէս և սկզբամբ աւելի կրօնական բնոյթ մը ու լով մեր հոգեւոր և բարոյական կեանքին ու անջնջելի արած են և անձուկ չըջանակի մէջ գործած են ընդհանրա- մը Հայրապետական Աթոռին համար որուն վրայ բազմող : Ճգնաւորութեան և վանականութեան սկիզբն ալ արեւ- քնն է՝ որոնք իրենց բնոյթը խորապէս փոխած են արեւ- ոք անցնելով :

Հայ վանականութիւն ու կղերն ալ վերջին 1-2 դարե- մը մղուեցաւ քաղաքական հոսանքներու մէջ, ապա թէ րքան ալ մեր մէջ կրօնանան և աշխարհային իշխանու- նները սերտ առնչութիւններ ունեցած ըլլան, որքան ալ ո իրրեւ հպատակ ազգ մեր կաթողիկոսներուն և պատ- րքներուն իրաւասութեան սահմանները ընդարձակուած են, դարձեալ խիստ յաճախադէպ են Հայրապետներու անձնացումները չէզոքացած կղզիի մը մէջ կամ ժայռի մը շաթը, ապահով և ամուր տեղեր՝ հեռի մնալու համար լաքական հոսանքներէ : Մեծն Սահակի, Յովհաննէս Պատ- ճառնաբանի, Վկայասէրի և Ն. Շնորհալի Հայրապետներու պա- կազմաւորութիւնը ունեցած չըլլայ դարերու ընթացքին : Յիշան ճշմարտապէս հետեւելիք ուղղութիւն մըն էր մեր սուս և իր աշակերտները, Առաքեալները և սարկաւազները թողիկոսներուն և Պատրիարքներուն համար : Ասոնք իրենց քրիստոնէութեան առաջին դարերուն համար էին այն, ինչնական փառասիրութենէն մղուած, չատ անգամ գործե- որ այսօր կը կոչենք կազմակերպութիւն : Բայց արդի դարու աններելի սխալներ. երանի թէ վերջինները եղած ըլ- մէջ ամէն ինչ փոխուած է. կրօնական կազմակերպութիւնին ատոնք, եկեղեցւոյ պայծառութիւնը, քրիստոնէու- ները փոխանակուած են վարչութիւններով, հոգեւոր շինուան պահպանումը և զարգացումը, ժողովուրդին կրօնական թեան գործի աշխատողներուն յաջորդած են սքեմաւոր դիւս-

ԵԲ Կ 1

գրագումներուն ազնուացումը, կրօնական դաստիարակութեան բարգաւաճումը, ընտանեկան և տոհմային կեանքի մէջ Աւետարանի դերը և ազդեցութիւնը միթէ նուազ զբաղում հայթայթող նիւթեր էին որ մեր Հայրապետները և եկեղեցականները տարբեր գործերով զբաղուէր:

Վերջին կէս դարուն մեր եկեղեցական պատմութիւնը գործները ալ ի բերան պիտի մնան, տեսնելով որ քանի՛ քանի՛ առիթներ ձեռքէ հանած ենք մեր եկեղեցիին կենսունակութիւնը աւելցնելու համար: Որքան անգամներ կրնայի՞ք օրինակի համար լրջօրէն զբաղիլ եկեղեցական բարեկարգութեան խնդիրով և բոլորովին բարձի թողի ըրինք: Որովհետեւ մեր եկեղեցիին իբրեւ ուրոյն և ինքնազուլս եկեղեցի ունենալիք գերակշիռ դիրքը փուշ մըն էր շատ շատերու: Երբ կաթողիկոսութիւնը՝ հովանաւորուած Ֆրանսայէն մուտ կը դանէր Հայ եկեղեցւոյ ցանկորմէն, երբ Բողոքականութիւնը՝ պաշտպանուած Անգլիայէն գաղտորութեան փորձեր կ'ընէր իր փարախէն, էջմիածնի Կաթողիկոսները կամ Պոլսոյ Պատմաբանները փոխանակ իրենց նախնիքներուն պէս՝ Օսմանեան կառավարութեանէն ուժաւորուած մաքառելու այդ ոսնձգութիւններուն դէմ, աւելի լաւ կը համարէին նոր աղէտ մըն ալ, նոր փորձանք մըն ալ պատրաստել իրենց գլխին: Գիտակցօրէն չէր անշուշտ որ մեր Կաթողիկոսները կամ Պատմաբանները Օրթօտօքս Ռուսիոյ վտանգաւոր հեռանկարը կ'անտեսէին: Բայց գէթ անոնք որ իրենց կենդանութեանը կամ մահէն վերջ Տիրջումար փառապալիի են արժանացեր: Գիտնային քիչ մըն ալ թէ ի՞նչ է ժողովրդական ստորին խաւերու հոգեւոր վիճակը: Այն ատեն միայն կարելի կ'ըլլար հոգեւոր արթնութիւնը վառ պահել մեր ժողովուրդին մէջ և առաջին եկուորն ալ չէր համարձակեր դպչիլ Հայ եկեղեցւոյ պատկառելի հնութիւնով ամբացած դիրքին: Մինչդեռ ասոր ճիշդ հակառակը պատահեցաւ: Ներսէս Ե. րդ մը ծառայեց ռուսական շահերու և Պարսիկիս մը փաթթեց մ' գլխին: Ուրիշ Ներսէս Պատրիարք մը սահմանադրական գործ-

նէութեան տարօրէն եռանդով մը ուղեց ծառայել նոյն շահերուն և 16 ու 61 յօդուածներ կախեց մեր գլխին իբրեւ Դամոկլեան սուրբեր: Բնական է որ անոնց յաջորդներն ալ աւելի կամ նուազ հետեւեցան անոնց գացած ճամբուն, աւելի ունեղելով խրամատը և մթազնելով քառքը, որոնք ստեղծուած էին մեր ժողովուրդին և իշխող կառավարութիւններուն միջեւ: Ահաւասիկ արդիւնքը ցարդ մեր նուիրապետութեան ունեցած վարչական մեքենային՝ անկէ դուրս եկածը ուրիշ բան չէր կրնար ըլլար և չըլլար բայց եթէ վիժումներ և զուր արիւնհանսումներ մեր մայրենի եկեղեցիին համար:

Այդ Մայրը՝ որ այնքան դարեր գուրգուրանքով պահպաներ ու սնունդ տուեր է մեզի, իր ծերունազարդ և ալեփառ տարիքին մէջ ի՞նչպէս մենք կը համարձակինք՝ բռնի աշխատցնել ա՛յն տեսակ գործերու մէջ որոնց իր երիտասարդութեանն իսկ վարժ չէ եղած: Այդ Մայրը փոխանակ այլ եւս հանգչելու և թերեւս իր վերջին օրերուն համար խաղաղ և անգօրր միջոցորտ մը պատրաստելու, ի՞նչպէս կը համարձակինք մենք, իր հարազատ զուակներս, ոտնահարել իր ազազուն մարմինը: Ո՛հ մայրասպանութիւն է ասիկա և խորհի՛ր որ մեր ծոցին մէջ ջերմիկ բոյներ պատրաստեցինք մայրասպաններու համար, խորհի՛ր որ ապաւէն ու ապաստան ընծայեցինք կրօնքի դէմ հայհոյողներուն և եկեղեցին թշնամանողներուն: Այս ոճիրին և այս մահացու մեղքին ինչպէս կ'ուզենք որ անէծք չկարդայ Մայրս մեր «Սուրբ Եկեղեցի»?

Մօրենական այդ անէծքը շատ իրաւացի էր, մենք քանդեցինք մեր մօրենական աւանդն ու ժառանգութիւնը, ապացոյցներ չեն պակսիր ատոր համար: Ահաւասիկ անոնցմէ գրլաւորները.

1. Էջմիածնի միաբանութեան երկպառակումը Խրիմեանի վերջին օրերէն սկսելով.
 2. Օսմ. Սահմանադրութեան վերահռչակումէն ի վեր Պոլսոյ Պատրիարքութեան անկերպարան վիճակը:
- 1909 Յուլիս 12 թուակիր պաշտօնական Տեղեկագիրով

մը՝ որուն տակ իբրեւ անդամ ստորագրած է նաեւ Էջմիածնի արդի Կաթողիկոսը, Հայ եկեղեցին վարելու կոչուած Սինօզը, իբրեւ վերին ղեկավար Հայ եկեղեցւոյ ճակատագրին կը մասնանշէ հետեւեալ քայքայումները .

Ա. Էջմիածնի միաբանութիւնը կը կազմեն 10 Արքեպիսկոպոս, երկու եպիսկոպոս, 45 վարդապետ և երկու սնրկաւագ, Ռուսահայ եկեղեցականութեան ընդհանուր թիւն է 61 որ անբաւարար է մեր ժողովուրդին վանական, վարչական, մատակարարական և հովուական պաշտօններու կատարման : Յաւալի է ըսել որ, վերջին տասը տարիներուն մէջ ունինք նաեւ աչքի զարնող թիւ մը սքեմը թողնելով եկեղեցակա- նութենէ իսպառ հրաժարողներու՝ որոնք բարձրագոյն ուսում ալ առած են եւ դեռ իսկ որ պիտի սակ հրաժարակալ :

Բ. Սինօզի զիւանադպիրները ինսուսական թուականներէն սկսեալ կը զործեն Պրովարտի իշխանութեան տակ . Ռուս կառավարութիւնը ինք կը վճարէ անոնց ամսաթոշակները, և Պրօկուրօրը ինք կ'ընտրէ զանոնք : Սինօզի եւ քե Առաջնորդարաններու գործառնութիւնները զերծ չեն ֆինանսա- րիւններէ :

Գ. Էջմիածնի թանգարանը առանց դասաւորութեան և փոշիներու մէջ մնացած է :

Դ. Մատենադարանին մէջ գիրքերը անխնամ թողուած են ու դեռ չեն ցուցակագրուած :

Ե. Վանական կառավարութեան մէջ կանոնագրի չգոյու- թեան պատճառաւ գործադրութիւնք յոյժ անկանոն են և գեղձմնալիք :

Զ. Էջմիածնի պահեստի գումարներուն և կալուածնե- րուն մատակարարութիւնը երեսի վրայ թողուած է :

Է. Էջմիածնի հողերն ու անտառները մեծ մասով քայ- քայուած ու կորսնցուցած են իրենց արժէքը անտէրութեան պատճառով :

Ը. Հասոյթի աղբիւրները չէ աշխատուած բազմացնել, մինչ ծախքերը յարածուն կերպով կ'աճին :

Թ. Գէորգեան ձեմարանը բոյն դարձած է կուսակցական եկերիֆներու և աշակերտական ըմբոստացումներու :

Ճ. Պօրժեկիայի կաշկանդումները հեռո՛հեռո՛ կը նեղնան և կառավարութիւնը միշտ դժուարութիւններ կը յարուցանէ ամենափոքր խնդիրներու մէջ իսկ Սինօզին գործառնութիւն- ներուն դէմ(*) :

Եւ երբ վարիչ շրջանակները այս պատկերը կը ներկա- յացնեն, ի՞նչ ձիւն տար խեղճ ժողովուրդը իր գլխուն : Տեղը չէ՞ միթէ հարցնելու որ Խրիմեան, Իզմիրլեան և Սուրէնեանց քաղաքագէտ կաթողիկոսը ? Ի՞նչպէս վարեցին Հայոց Հայրա- պետութիւնը 90ակալ քուսակներէն ի վեր, ինչպէս կը շեշտէ Սինօզի պաշտօնական տեղեկագիրը, որուն տակ ստորագրած է, կը կրկնենք դարձեալ ասիկա, Տ. Գէորգ Ե. վարչագէտ ? Կաթողիկոսը :

Այս վերջնոյն ընտրութեան միջոցն էր որ մենք իբրեւ մօտէն ականատես և գիտակ Հայոց Հայրապետութեան վարչական փոսած կազմին, միանգամ ընդ միշտ ձերբազատուելու համար, ուսական գործիք մը ըլլալու արժանիքէն զատ ուրիշ առաւելութիւն մը չունեցող կաթողիկոսէ մը և Սինօզէ մը՝ հրապարակաւ կը յայտարարէինք նոյն իսկ Էջմիածնի մէջ :

«Ի՞նչ դիրք պիտի բռնենք մեզնի (Օրնակնակներէն) շրէճում կաթողիկոսի մը հակոյե : Ըստ իս պարզ տեսարան- նակալ ևսայնութեանք այդ կաթողիկոսը ընտրուելէ ետք հակա- ուակ մեր ժողովուրդի կալիֆի եւ ցանկութեան, չիրևար օրինա- շոր կաթողիկոս ձանցուի : Ապօրինաբար ընտրած կաթողիկոսի մը օրինաւոր ձանցուի ընտրուելէ ետք, կը նշանակէ փայտերէ ապագայի հաւար ոսկագութիւններն ու սևարժանութիւնները, Մայր Աթոռը կործանելու հաւար . կարելի չէ յարգել եւ արտիք մեզ հիւր ընդունիլ սևն մը որ կալիֆի հակառակ, բռնութեանք մեզնի եւ տուր . այն ասէն միշտ սևարժան եւ բռնաւոր հիւրեր

(*) Տե՛ս «Էջմիածնի Բարեկարգութեան պետք» ամսն գրքին 35-69 էջերը :

կ'ունենաս, որովհետև սուսնդ քարանձախի սակ: Կարճ խօսքով այդպիսի կոորդինատը մեզ եւ մեր ժողովուրդին հասնար ընդունելի ըրար ջիւղար (*):

Այսօր մեր ըսածներուն իրականացումը միայն չորս տարի վերջ կը տեսնենք և այլ եւս չենք ուզեր կրկարել Հայոց նախկին Հայրապետութեան վարչական վատախտարակ կազմին վրայ: Եպատակ չունենք գրելու նոր Փոստքեան օճախը որուն հեղինակ վշտակիր Արքեպիսկոպոսին կը թողունք այդ գործը: Իսկ ինչ որ Պոլսոյ Պատրիարքութեան վարչականին կը պատկանի, թրքահայերը շատ լաւ գիտեն թէ հոս ալ իրերը վարդապետն ըլլալէ հետեւ՝ վատթարագոյն էին: Դեռ այդ մասին կը լուսաբանենք մեր ընթերցողները:

ՄԵՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Մեր նուիրապետութեան համար վարչական անկերպարանութիւնը նոր չէ: Հին ժամանակներու մէջ դիւրին եղած է վանքերու մէջ և անոնց շուրջ առաջնորդութիւններ կազմել: Դեռ 1-2 դար առաջ վանահայր առաջնորդներու թիւը շատ նուազ չէր: Բայց մանաւանդ նուիրակի գրութեամբ կառավարուած թեմերը խիստ շատ էին: Այս վիճակը իր շատ մը առաւելութիւնները ունէր. բայց անպատեհութիւններէ ալ զերծ չէր:

Եկող գացող նուիրակները իրենց փառասիրութեան կամ ընչաքաղցութեան հրդուած անլուր զեղծումներ կը գործէին. Պատրիարքութեան թեկնածու կը ներկայանային և

(*) Տե՛ս 1912ին հրատարակուած Բէնիկ վրէժի «Խնճու Էնուցանք»ը, էջ 84-85:

քաղաքական եկրոյիքներու միջամտիս կ'ըլլային: Նուիրակի գրութեան ջնջուելովը ստեղծուեցաւ նոր օրինակ կացութիւն մը՝ աշխարհականներու լայն մասնակցութիւնը եկեղեցական խնդիրներու մէջ. Վեֆի, Լազար, միաբեկիլի անուններով գործող այդ շահախնդիր անձերուն ալ գործիք եղողները ո՛ր և է անձնական արժանիքէ զուրկ և տգէտ եկեղեցականներ էին: Այնպէս որ 2-300 տարիներու ընթացքին խիստ հազուադէպօրէն կը հանդիպինք քանի մը եկեղեցական դէմքերու որոնք լիովին ըմբռնած ըլլան իրենց պաշտօնին պարտականութիւնները, աղքուօրէն գործեն և ինքզինքնին պարտազրկեն զիրենք շրջապատողներուն:

Եւ երբ ստորագար գերագաւէն աւելի կարող, զարգացած և գործունեայ կ'ըլլայ՝ շատ ընական է որ զայն տապալելով ինք կ'անցնի անոր տեղը: Անկարող, տգէտ և ծոյլ եկեղեցականներու ձեռք մնալով նուիրապետութեան բոլոր առտիճանները և դիրքերը՝ աշխարհականները գրաւեցին անոնց տեղը և ազգին զեկավարութիւնը իրենց ձեռքն առին:

Ռուսական պօթօմեկիան ազգին վարչական գործերը գրեթէ հաւասար չափով մը բաժնեց եկեղեցականներու և աշխարհականներու միջեւ, կրօնաւորները աւելի զիւրահաւան գտնելով՝ զանոնք գործիք դարձնելով ամէն հնարաւոր միջոցները գործադրեց և գժբախտաբար յաջողելով քայքայեց Հայոց հայրապետութեան հնամենի դրոշմը և ազդեցութիւնը: Էջմիածին խորանցուց իր վազեմի սրբութիւնը և նուիրակաւ նութիւնը: Կրօնքէն, հաւատքէն ու եկեղեցիէն իսկ ուժանալու միտում ցոյց տուող ազգ մը անօգուտ է այլ եւս հողին կամ քարին կառչիլ մնալու ստիպելը: Ընդհակառակը վերքը արմատէն դարմանելու, բժշկութիւնը կատարեալ ընելու համար նշգրկը խորէն պէտք է մխել: Գիտեմ որ իմ այս տողերս կարդացողներէն մէկ քանին պիտի դայրանան, մէկ քանին պիտի ծիծաղին և ուրիշներ ալ ապագայի երեւակայական վախերով օրօրուած պիտի արգահատին: Բայց իմ բոլոր ընթերցողներուս միանգամ ընդ միշտ կը պատասխա-

նեւ. «Յոյց տուէք ինձ մէկ հատ հայ որ գիտակ ըլլայ ի ժամանակակից» չեմ ըսեր աւելի ՚հին՝ եկեղեցական պատմութեան և գո՛հ եղած ըլլայ այդ եկեղեցւոյ վարչական դրութեանն»:

Հայրապետական վեհարանները (Էջմիածնական բացարութեամբ վիխարակ) կորսնցուցած էին իրենց բարձրութիւն և բոյն դարձած միաբանական դաւերու: Պատրիարքարաները (ժողովրդական բացատրութեամբ սրարսխակնե) ձրիակներու և պորտաբոյժներու հաց և վէճ հայթայթելէ զատ ըրիչ զբաղում մը չունեցան՝ մանաւանդ Օսմ. Սահմանադրութեան հռչակումէն վերջ:

Առաջնորդութիւնները թափուր կամ անփորձ եկեղեցականներու ձեռք մնացած անվերջանալի բողոքներով, դատաներով, աղայական կամ կուսակցական սնոտիաբանութիւններով կը զբաղեցնէին կեդրոնն ալ, կառավարութիւնն ալ տեղացի բնիկ ժողովուրդն ալ: Մինչդեռ ասոնց հոգեւոր իրօնական, բարոյական, ընտանեկան, կրթական գործերին հետ լուծումին կը սպասէին անհամբեր, և մեր վարչական մեքենան կը գործէր արիւն քրտինք թափել տալով զգարձնող ժողովուրդին որ ոչ մէկ օգուտ և արդիւնք սպասեր այդ փուճ կռիւններ արձակող մեքենայէն:

Հակադրեցութիւն մը անհրաժեշտ էր. բայց ո՞վ պիտի գործէր. ո՞վ պիտի տար առաջին հարուածը, ո՞վ պիտի իջցընէր այն առաջին բայց շառաչուն ապտակը որ սթափեցնուցէր մեր թմբութենէն: Ազգ. Սահմանադրութեան, Երես ժողովին մեռել մը, դիակ մը ըլլալը Ծ-Ծ տարիներէ ի վզագացած էինք բայց մեռելը մէջտեղը դրած՝ վրան կուլայի ու ողբեր կը հիւսէինք մինչեւ որ նեխումը պարտադրմանէ շատերը հեռանալ այդ դիակնացած, կազմալուծումարմինէն: Հարկ էր գափն թաղել, ուրիշ ճար չկար: Երթ բարով...

«Բայց սակայն կը դառնայ» պիտի գոչեն դարձեալ մնոր Գալիլէոսներէն անոնք որ կը կարծեն թէ ընդհանր

պատերազմէն վերջ, իրերու և դրութեան փոփոխմամբ, մեր եկեղեցական վարչութեան գործերն ալ տարբեր ուղղութիւն մը կը ստանան, դարձեալ շուկայիկ հաշիւներ: Կը ճանչնամ շատ մը վաճառականներ որոնք պատերազմին դադարելուն կը սպասեն իրենց նախկին փայլուն վիճակը վերստանալու կամ նոր նոր գործառնութիւններով հրապարակի վրայ վերստին փայլելու համար. «սպա թէ ո՞չ...» կը հարցնեմ անոնց յաճախ: «Մնանկութիւն...» կը պատասխանեն ինձ:

Հայոց հայրապետութեան և իր վարչական կազմին մասին թիւր ըմբռնումներ ունեցողներն ալ կը նմանին ճիշտ այդ վաճառականներուն. կը տատանին անորոշութեան մը մէջ՝ որ վասակար և ազիտաբեր կրնայ ըլլալ միայն. ճիշդ այսօրուան դրութիւնն ալ կերպով մը նմանցնել հարկ է Օսմ. Սահմանադրութեան վերահռչակումէն յետոյ բանիմաց և խոհական անձերու ազգ. գործերէ ձեռնթափ ըլլալու ժամանակին՝ որ ատեն բոլոր թրքահայոց վարչական գործերը մնացին անկուտիներու և սրիկաներու ձեռք: Միւսնոյն սխալը տարբեր ձեւով գործելը տխարութեան մեծագոյնը կ'ըլլայ այլ եւս:

Իսկ ազգային գործերը իրենց շահուն մենավաճառ ընող դատակարգ մըն ալ ունէինք՝ որոնք իբրև հովանաորեալները այս ինչ կամ այնինչ զօրաւոր ազդեցութիւններու առանց վարչական մարմիններու մասնակցելու, անուղղակի խողովակներով պղտոր ջուրերու և հոսանքներու կը ծառայէին: Հայոց Հայրապետութեան բոլոր շրջանակներու մէջ, Էջմիածին, Երուսաղէմ ու Պոլիս կը վխտար հոյլը ուսանողներու, հրապարակագիրներու և ազգայիններու՝ որոնք չըքած մեր վզին իրենց տեսակէտները կը պարտադրէին, Կաթողիկոսութեան, Պատրիարքութեան, Առաջնորդութեան և բոլոր ազգային պաշտօնէութեան գաւնխաններու համար պայքարներ կը մղէին գլխաւորութեան, թերթերու և ամէն տեսակ միջավայրներու մէջ ու մեր վարչական կազմ... կը խաթարէին ու կը խանդարէին: Հիմակ ասոնք ալ թէ՛ Կովկասի մէջ, թէ՛

արտասահմանի մէջ և թէ՛ մեր մէջ ստուերին ետեւէն վազելու համար իր բերնին ոսկորը հոսանքին յանձնող հաւասարիւն!... կենդանիին նման երեւակայութեամբ և ապագայի ստուերներով կը մնանին...:

Մեր պատուական ընթերցողները՝ որոնք ուշի ուշով կը հետեւին կրօնական, բարոյական և վարչական խաթարումներուն մասին մեր գրած այս տողերուն թող չկարծեն թէ լոկ հին ցաւերը և վէրքերը նորոգելով կամ մատնանշելով պիտի բաւականանանք: Յառաջիկայ մէկ երկու գլուխներուն մէջ կրթական և անտեսական ապօրինութիւններն ու զեղծումներն ալ երեւան հանելէ վերջ է որ միակ դարմանի մասին պիտի սկսինք գրել: Հետեւաբար եթէ ցարդ մեր գրածներուն մէջ ճշմարտութեան հակառակ ո՛ր և իցէ իրողութիւն կա՛յ, այդ մասին ըլլալիք գիտողութիւնները սիրով կ'ունկընդրենք: Ընդհակառակը կը կարծենք թէ հոս շա՛տ հարեւանցիօրէն կ'անցնինք կրօնական, բարոյական և վարչական այն խոր խաթարումներուն վրայէն՝ որոնք յատկանիշը եզան էջմիածինի կաթողիկոսութեան և Երուսաղէմի ու Պոլսոյ նախկին պատրիարքութիւններուն:



ՄԵՐ ՄՏԱԻՈՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ



Չարգացած կղեր հասցնելու համար հիմնուած վարժարանները կատարած են միշտ իրենց պարտականութիւնը: Բայց ի՞նչպիսի զարգացում և ուսում տրուած է այդ կրօնաւորներուն՝ որ ազգը երբեք իր եպսոսած օգուտները չէ կրցած քաղել անոնցմէ: Վերջին կէս դարու ժամանակաշրջանին հմուտ եկեղեցականներու թիւը բաւարար պէտք էր

ըլլալ ուսումնական և կրթական գործը բարեօքելու համար: Սակայն բացի քանի մը դրագէտ, բանաստեղծ և բանասէր եկեղեցականներէ և հռետոր վեղարաւորներէ ի՞նչ արդիւնք ունեցան անոնք: Մէկ երկու երկասիրութիւնները կամ ցիւրուցան յօդուածներն են որ պէտք էին մնալ այսօր մեր ձեռքը, թէ լաւ հիմերու վրայ գրուած կրօնական առողջ դաստիարակութեան մը ամբողջական գործը: Հայը որքան բան գիտէ այսօր իր մայրենիի եկեղեցիին մասին, կամ օտարը որքան կը ճանչնայ այն արեւելեան ուրոյն համայնքը՝ որ կը պարծի իր դաւանութիւնովը: Ե՛րբ մեր նախնական, բարձրագոյն կամ կրօնական դպրոցները պատրաստեցին և հասցուցին շրջանաւարտներ՝ որոնք ճշմարտապէս հայ եկեղեցոյ զաւկի և անկեղծ Օսմանցիի մը վայելուչ կրթութիւն ստացած ըլլային:

Յաւալի իրողութիւններ են անշուշտ ասոնք. բայց դեռ աւելի ցաւալին կայ: Իրարու հետ սերտօրէն կապուած ըլլալով կղերական և աշխարհական տարրերուն մեր մէջ ունեցած շահերը, հարկ էր որ կրօնական դաստիարակութեան ամենամեծ զարկ մը տայինք: Մինչդեռ Վեներիլը, Վիեննան, Բրոքսկանեսան, Աւերիլիան հաւաքասրահները, Անսնեան Միսրսնուրիւնը և տակաւին չարք մը մեծ ու փոքր օտար երկինքի տակ հաստատուած աստուածաբանական վարժարաններ և կրօնական հաստատութիւններ կը պատրաստէին կաթողիկ կամ բողոքական մտաւորականներ, զարգացած կղեր մը կամ եռանդուն քարոզիչներ՝ էջմիածին, Սիւս, Երուսաղէմ և Արմաշ հազիւ կը ճլտորին լուրջ կրթութիւն մը տալու, պատրաստուած եկեղեցականներ հասցնելով ազգին, և խոշոր յուսախարութիւնով մը օր մըն ալ կը տեսնենք յանկարծ որ՝ մեր ուսուսաց, սաղիմական, դպրեւանքցի յորջորջուող բանիբունները մեծամասնութեամբ անհաւատ, անբարոյ, փառասէր, շահամոլ և իրերադաւ մարդուկներ են: Հաւատքի, նկարագրի, անձնազօնութեան ոյժով գործելու կոչուած և վարչական ու հողեւոր բոլոր բարձրագոյն պաշտօններու

Բայց մեր մշակներուն համար անպատճառ պահանջողը չենք որ յաւխտենական համբաւի և մեծութեան գործեր տեսնէին : Կը բաւէր միայն որ անոնք լըջօրէն զբաղէին ժողովուրդին կրօնական դաստիարակութեան գործով, հոգեւոր մատակարարութիւնը և եկեղեցական սպասարկութիւնը անթիւրի կատարէին և արդէն իրենց պարտականութիւնը լիովին կատարած ու իրենց աստիճանին վեհութեան բարձրացած պիտի ըլլային : Հայոց հայրապետութիւնը ոչ միայն յարատեւ և աջալուրջ կերպով չզբաղեցաւ իր պաշտօնէութիւնը պէտք եղածին նման պատրաստելու գործով, ոչ միայն եկեղեցականներու ատելութիւնը չզսպեց՝ հապա նաեւ երբեմն քաջալերեց զանոնք ու բողոքովին մտցաւ կրթական գործն ալ, հոգեւոր կենսունակութիւն բաշխելու և տարածելու իր աւագ պարտականութիւնն ալ : Էջմիածնի կամ Երուսաղէմի տպարանէն լոյս տեսած մը հանդէսն ու պարբերականը, ո՞ր երկն ու մատենանք պիտի ցոյց տաք ինձ սա վերջին քառօրդ դարու ընթացքին որ կարենայ զիս համոզել թէ արդարեւ մեր ամէնէն խոշոր կրօնական հիմնարկութիւններուն մէջ կը ծլի ու կը բողոքի մտաւորական կեանք մը, կը զեզու և կը ծառայի հոգեւոր կեանքի նուիրուած լուրջ աշխատութիւն մը : Մեր գիտցածը այն է որ վերջին քառօրդ դարէն առաջ աւելի գնահատելի աշխատութիւն մը կար մեր առհասարակ բոլոր վանքերուն մէջ և ճիգ մը կը տեսնուէր կրօնական հանդէսներ հրատարակելու, յայտնի հեղինակներու գործեր տպագրելու, ծանօթ դրագէտ եկեղեցականներու երկերը ի լոյս ընծայելու : Ի՞նչ անցաւ դարձաւ յանկարծ, ի՞նչ ցրտաշունչ քամի փչեց որ այդ ամէնը դադրեցան :

Գալով կրօնական դասագիրքերու և կրօնքի դասերու խեղճ ու կրակութեան, բառ մը անգամ աւելցնել պէտք չպիտի ըլլար այն բոլոր գրուածներուն վրայ՝ որոնք այս-մասին յաճախակի երեւցած են տեղական մամուլի էջերուն մէջ : Միթէ ժամանակակից սերունդին տգիտութիւնը և կրօնական անտարբերութիւնը խիստ մեծ և չափազանց կարկառուն

ապացոյց մը չեն կազմեր այն չափին մասին՝ որով մեր եկեղեցականութիւնը զբաղած է ուսումնական գործով : Ուսումնական խորհուրդներու և յանձնաժողովներու մէջ եկեղեցականին մուտքը աւելորդ համարուած էր, Պատրիարքարաններու պաշտօնէութեան համար եկեղեցականներ պատրաստելու և հաստատելու մասին ոչ ոք կը խորհէր : Եթէ պատահմամբ ո՛ր և է եկեղեցական համալսարաններ ունեցող գերմանական կամ ամերիկեան հողի վրայ անտուածաբանութիւն ուսանելու երթար լա՛ւ, ապա թէ ոչ հոգեւոր բարձրագոյն իշխանութիւնը անփոյթ էր իրեն յենակէտը և գորավիզը ըլլալիք դասակարգին հանդէպ : Այս անպատրաստի հատուկատոր և ցան ու ցրիւ եկեղեցականութիւնը մէկ կողմէն, անդին կազմակերպուած միատարր ու ամփոփ կղերը մեւս կողմէն՝ բնական է քր մեղմէ պիտի հեռացնէին հայ ժողովուրդին հոգին ալ, սիրտն ալ, միտքն ալ, Երբ մեր ազգային վարժարանները չենք կրնար պարտաւորել կրօնական առողջ դաստիարակութիւն մը տալու, անդին եւրոպական ու բողոքական հոգեւոր բարձրագոյն իշխանութիւնները իրենց կրթական քօղի սակ թաղնուած քաղաքական բրօքականտի գործը իրենց փոռնկերուն, սեռերուն, միսիօնարներուն ու ֆոխնակներուն կը յանձնեն : Ի՞նչպէս կարելի էր այլ եւս անդի չտալ ու չանբեւոյթանալ, ինչպէ՞ս կարելի էր արդէնք հանդիսանալ այն խելակորոյցս վազքին, այն ուղիւնահոս ընթացքին՝ որով մեր մատաղ սերունդը շարունակ կէս դարէ ի վեր կը լեցնէ օտար վարժարանները, ամայացնելով մերինները, թափուր թողովով այն դպրոցները և եկեղեցիները՝ որոնք իր թէ զբաւելու և առիւնքնելու էին հայ սերունդները : Առանց ծրագրի, առանց մէթոտի, առանց պատրաստութեան և առանց եռանդի գործող, իրենց բախտին թողուած մեր վարժարաններուն մէջ է որ պիտի լուսաւորուէր հայ սերունդը :

Հայոց հայրապետութեան մեր կրթական հարցին, մեր ֆուտուրական կեանքին մէջ ունեցած բոլոր պատասխանա-

տուութեան վրայ հատորներ հարկ էր դրել, ցոյց տալու համար միայն այն թերիները՝ որոնք այսօրուան իրականութեան անջեւ անցեալի փորձառութեանէն կը քաղուին: Վարագոյր մըն ալ կը քաշենք այս խնդրոյն վրայէն: Ի՞նչ կրնար ընել հայ եկեղեցականութիւնը մեր դպրոցական գործին մէջ, ազգ. մտաւորական կեանքին մէջ և չըրաւ թող չառարկուի մեզի: Ասկէ յետոյ ըլլալիք կազմակերպութիւնները և աշխատութիւնները ցոյց պիտի տան թէ վանքերու մենաւորութեան մէջ ամփոփուած, լռիկ մնչիկ և զուտ կրօնական ու հոգեւոր աշխատութիւնները ի՞նչ նրաջներ կրնան գործել:

Անցեալը ապացոյց տուած է ասոր, ներկան երաշխիքներ կ'ընծայէ ասոր, ապագան պէտք է հաստատութիւն տայ ասոր:

ԱԶԳԱՅԻՆ ԵԼԵԻՄՈՒՏՔԸ

Ո՛ր և է կազմակերպութեան անտեսական, ելմտական վիճակը չկրնար անտեսուիլ, երբ մանաւանդ այդ կազմակերպութիւնը իր մէջ կը բովանդակէ ամբողջ ժողովուրդի մը առատաձեռնութեան չափը և սահմանը: Հայ ժողովուրդին լուամներով, ազգայիններու կտակներով, նուիրատուութիւններով, հողերով ու կայուածներով ճոխացած մեր կրօնական հաստատութիւնները, մէկ խօսքով Հայոց հայրապետութեան անտուկը կամ զանձը կը մատակարարուի ի վնաս անոնց՝ որ բուն իսկ ծառայողներ են և ի շահ անոնց՝ որ իբր թէ ոչինչ չեն սպասեր մեր եկեղեցապատկան հասոյթներէն: Եկեղեցականները՝ անկարող յանձանձելու իրենց ելեւմուտքը,

միշտ ձեռք բանալ պարտաւորուած են ջոջերու և աղաներու, իսկ այս վիճակը իրեն անմիջական հետեւանք ունեցած է քարոյական անկուճը հոգեւորականութեան՝ որ դրամի համար, դրամի սիրոյն զիջում ընել պարտաւորուած է հարուստին կամ վճարողին և արհամարհել վարժուած է անանկն ու ձրին:

Քահանաներու և առհասարակ բոլոր եկեղեցականութեան ապրուստի խնդիրը իր ծայրայեղ սաստիկութեան հասած է, որովհետեւ կամաւոր նուէրները նուազած և հասոյթները պակասած ու չփոթ չպցուցեան մը ենթարկած է մեր Տէր պապաները, Հայրաւորներն ու սրբազանները, որոնց մասին անեկրոններ և առասպելածեւ դաղթակզութիւններ չէ որ կը պակսին: Քանի՞ հատ ջոջ եկեղեցական, քանի՞ հատ քիչ թէ շատ բարեկեցիկ կրօնական կարելի է թուել: Մանաւանդ Թրքահայոց մէջ յետին գիւղի մը քահանայէն մինչեւ Պոլսոյ ամենափարթամ արուարձաններու և նայրաջներու ծխատէր քահանաները միշտ խեղճութեամբ և մուրացկանութեամբ կ'ապրին: Չմոռնանք որ վարդապետներ և եպիսկոպոսներ կան որոնք իրենց զիրքը սանակոխ ընելով, հացի մը ճարը կործնելու պարտաւորուած են: Չմոռնանք որ զեռ շատ մօտ ժամանակի մը մէջ Պատրիարքութեան կամ տեղապահութեան և փոխանորդութեան պաշտօններու կոշուող եկեղեցականներ իրենց գրպանին մէջ տասնոց մը չունէին և փոխառութեամբ ու պարտքով կ'ապրէին:

Սակայն անհատները և անձերը մեծ նշանակութիւն մը չպիտի ունենային՝ որքան ալ խիստ անբնական բան մը ըլլար մեծ դրամատուներու աւագ պաշտօնէութիւնը տեսնել օրինակի համար խեղճ ու մուրացիկ վիճակի մէջ, եթէ բուն իսկ մեր եկեղեցիներու, վանքերու, պատրիարքարաններու և կաթողիկոսարաններու ելեւմտական, հաշուական, մատակարարական, անտեսագիտական թերիները և զեղճումները գոյութիւն չունենային: Կարելի չէ ուրանալ թէ մուտքը շատ կանոնաւոր և հասոյթները բաւականէն աւելի են՝ որ բացի

մեր եկեղեցիներու պէտքերը հողալէ և յատուկ պաշտօնէութիւն մը ապրեցնելէ, դպրոց մը, որբանոց մը, հիւանդանոց մը կամ ո՛ր և իցէ բարենպասակ հաստատութիւն մըն ալ մեր մէջ այս ինչ եկեղեցիին ու վանքին անունովը և հասոյթովը կը անտեսուի: Այո՛ կը խոստովանինք թէ լաւ մուտք, մեծ գանձումներ և առատ հասոյթներ կրնան ունենալ Հայոց Հայրապետութիւնը և իր մասնաձիւղերը, բայց ո՞ւր կը գործածուին, ի՞նչ կ'ըլլան, որքա՞ն օգտակար կը դառնան այդ ամէնը, ոչ սք գիտէ. պատճա՞ռ, որովհետեւ ո՛չ կանոնաւոր հաշիւ, ո՛չ կանոնաւոր ֆոնդոյ, ո՛չ կանոնաւոր համարատուութիւն և ո՛չ ալ կանոնաւոր երաշխաւորութիւն կայ այդ մատակարարութեան մէջ:

Սենք առիթը ունեցանք արդէն ասկէ առաջ անգամ մը(*) անդրադառնալու այն յոռեգոյն և վատթարագոյն վիճակին վրայ՝ որու մէջ կը գտնուէին էջմրածնապատկան դիւղերը, անտառները, հողերը և կալուածները՝ որոնք յեղափոխականներուն համար ապրուստի միջոցներ եղան:

Պոլսոյ և Երուսաղէմի նախկին պատրիարքութիւններուն և Թրքահայ երկու նախկին կաթողիկոսութիւններուն անտեսական վիճակը գնահատելու համար կը բաւէ միայն թրքահայ եկեղեցականութեան անօթի և անկուշտ վիճակը աչքի առջև բերել, նկատի առնել թէ դարերէ ի վեր հաշուական գոհացուցիչ դրութիւն մը գոյութիւն չէ ունեցած երբեք և Ազգ. Ժողովը միշտ թերացած է իր պենտական ու ուսագ պարտականութեան մէջ որ էր պատրաստել Կ. Պոլսոյ Պատրիարքութեան ենթարկուած թեմերուն ազգ-եկեղեցական ելիւմտացոյցը, կամ նոյն իսկ հապճեպով վաւերացուած պիւտճէներ տալու իսկ ժամանակ չէ ունեցած մինչդեռ ամիսներով ու տարի երով զբաղած է Երուսաղէմի հաշուախաւ եւ Աղքատաբարի կողպարտի խնամարարութիւնով: Ահա այն դրութիւնը՝ որով կը պատկերանայ Հայոց հայրապետութեան անտեսական վիճակը:

(*) Տե՛ս էջ 20-21:

Երկու կարծիքներ միշտ գոյութիւն ունեցած են կրօնականներու նիւթական բարոքութիւն համար. մին ամսօթու շաբաթի դրութիւնն է՝ որուն շատեր հակառակ են, առարկելով որ «ձրի առէք և ձրի տուէք» ի սկզբունքը այդպէսով կը խաթարի, իսկ միւսը կամաւոր նուէր կրով եկեղեցականութեան ապրուստն է որ իր շատ մը անպատեհութիւնները ունի, մասաւանդ հասոյթներու նուազութեան պարագային: Կամաւոր ազքատութիւնը անշուշտ աւետարանական վարդապետութիւններուն աւելի համաձայն է և եւր հայ կղերը ակամայ չքաւար է, կարծես ամէնէն քրիստոնէավայել ընթացքը ունի իր նիւթական վիճակը: Սակայն մեծ քաղաքներու մէջ, օտարներու աչքին առջև հայ եկեղեցականութեան գրգռազգեստ և թափթած վիճակն ալ փափաքելի չէ երբեք: Եթէ «արժանի է մշակն վարձու լւրոյ», պէտք է ռոտանց ամօթոյ մշակներ ունենալ որոնք մեզ ալ չա՛լցնեն. պէտք է եկեղեցին ապրեցնէ եկեղեցականը՝ ինչպէս փուռը հացագործը: Յայն և Լատին կղերը աչքի առջև ունենալով կարելի չէ չմեղադրել այն անհոգութիւնը որով հայ կղերը դարերէ ի վեր դատապարտուած է լուռ և անտարբեր հանդիսատեսն ըլլալու իր խեղճուկ նիւթակոյնին: Ինչպէս չցաւելի օրինակի համար այն բոլոր զեղծումներուն և վնասներուն համար՝ զոր անօթի պաշտօնէութիւն մը կը հառցնէ միշտ ազգ. եկեղեցական գործերուն. ինչպէս տակաւին անտարբեր մնալ կրօնապատկան հասոյթներու օրստօրէական յարածուն նուազումին, երբ մեր կրօնական, բարոյական, կրթական և վարչական գործերուն բարւոք յանձնաձուրը կը սպասենք եկեղեցապատկան կալուածներէ և եկամուտներէ: Կարելի՞ է արդեօք ցոյց տալ մէկ հատ բարենպաստակ հաստատութիւն որ նեղ դրութեան ենթարկուած չըլլայ ներկայ անտեսական անօրինակ վիճակին մէջ, պարտքերը իբրբու վրայ կը բարդուին և Հայոց հայրապետութեան անպարտաձանութիւնները դիզուած կը մնան. ո՞վ պիտի թեթեւցնէ այս բեռները եթէ ոչ դարձեալ ինք, հայ կղերը: Նախ որոշենք պարտքի

և իրաւունքի սահմանները և ահա եկեղեցականութեան և կրօնական հաստատութիւններու փրկութեան գործը կիսով չափ կատարած կ'ըլլանք :

Հայոց հայրապետութեան ելիւժտական և անտեսական վիճակը յայտնի է թէ ժպտուն ըլլալէ հետի է և ընդհակառակը ծիծաղելի : Զրիակիրութեան բարձուժով և աչալուրջ հսկողութիւնով մենք կը յուսանք մասամբ բարեփոխած տեսնել հայ կղերին ներկայ անկեալ վիճակը : Իւրաքանչիւրին իրեն յարմար պաշտօն մը տալով քահանաները, վարդապետներն ու եպիսկոպոսները փրկած կ'ըլլանք ծոյլ և անհոգ կեանք մը վարելու անպատեհութիւններէ, գպրոցներու մէջ կան յարմար պաշտօններ : Բայց ամէնէն աւելի ծխատիրական արդար բաշխում մը և իրիստ կարօտ տեղերու համար ալ կենսաթոշակի դրութեան կիրարկումը մեր կղերը կը փրկէ անտեսական մտանկութենէ մը և կարող անձերու ալ ճամբայ կը բանայ, եկեղեցականութեան փափաքը արթնցնելով և ապրուստի մտահոգութենէ ազատելով զանոնք :

Ճարգ մեր գրածները ներքին փութիւնը համառօտակի պատկերացնելու մտադրութիւնով խմբագրուած են : Չենք ուրանար թէ արտաքին պայմաններ և յարաբերութիւններ ալ իրենց որոշ և մասնակի դերը չեն ունեցած Հայոց հայրապետութեան կրօնական, բարոյական, ֆարսական, վարչական, սեւաւորական և երեսակական իսպարումներուն մէջ : Աշխարհակամներու կամ դուրսէն եկած զօրաւոր ճնշումներու ազդեցութիւնը սակայն կրնար ժամանակաւոր և հարեւանցի ըլլալ եթէ ներքին ամուր կապեր զօրած ըլլային Հայոց հայրապետութեան հաստատուն կառուցուածքը : Արտաքին հոգիներն ու փոթորիկները իրենց զայրոյթը թափեցին հիմնովին խարխլած շէնքի մը վրայ, մինչդեռ միզի նման ժողովուրդի մը համար ոչ թէ հովերէ փլչող, այլ երկրաշարժներու դէմ իսկ անսանձանկի, ամուր կերտուած քներ պէտք են :

Այսօր շնորհիւ Օսմ. կառավարութեան, Երուսաղէմի մէջ կանգնուած հայրապետութեան աթոռը նոր երաշխիք մըն է :

Թրքահայ եկեղեցականութիւնը գուրգուրանքով և մասնաւոր հոգատարութիւնով պէտք է վերաբերուի դէպի նորահաստատ հայրապետական և հովուական գաւազանը՝ որուն հովանին կրօնական անգլին և թանկարժէք գանձ մըն է ինքնին :



Հ Ա Յ Ր Ա Պ Ե Տ Ա Ն Ո Յ Ը



Ռուսահայերուն լեզուով և բարքերով մենէ ունեցած տարբերութիւնները ինքնին արգելք մըն էին արդէն Հայոց Հայրապետութեան միութեանը : Սակայն բացի տեղական և լեզուական որոշողութենէն այնպիսի ազդակներ գոյութիւն ունեցած են որոնց անտեսուիլը յաճախ անել կացութեան կը մասնէր ընդհանուր ազգին կրօնա-բարոյական գործերը և Ռուսիոյ կողմէն պարտադրուած օրէնքներն ու տուեալները՝ իբրև հիմ կը սկսէին արդէն խաթարել Հայ եկեղեցին, հայ լեզուն, հայ զպրօցը և բոլոր ազգ. հաստատութիւնները : Այնպէս որ քիչ քիչ մեր եկեղեցւոյ ինքնուրոյնութիւնն իսկ՝ որ ամէնէն բնատօնմիկ դրօշմը կը կարծուի բոլոր Արեւելեան եկեղեցիներուն մէջ, վտանգուած էր : Շատ մօտ ապագայի մէջ մենք սկսնատես կ'ըլլայինք թերեւս Վրաց ազգին և եկեղեցիին վիճակած բախտին, մանաւանդ Բեթերսպուրկի վերջին սինոդական կազմակերպութիւնէն յետոյ : Բարեբախտաբար Երուսաղէմի վերահաստատեալ աթոռը դերձ կը կացուցանէ մեզ այս վտանգէն ալ :

Ռուսահայ գործերուն խիստ մօտէն տեղեակները շատ լաւ գիտեն որ մեր կողկատեան և անդրկողկատեան ազբրափքը ? նախանձի աչքերով կը դիտէին սեր վիճակը և ազգ.

հիմնարկութիւնները՝ եկեղեցի, դպրոց, մամուլ, ընկերու-
թիւններ և այլոցան կազմակերպութիւններ, ու ասոնց ամե-
նուն գոծունէութեան համար երանի կը կարգային մեզ :
Սեղծները հարեւանցիօրէն նկատի կ'առնէին մեր բախտաւո-
րութիւնը, և արտաքին երեւոյթէն շլանալով ու խաբուելով
անտեղի գովեստներ կը հիւսէին : Վասն զի այդ բոլորին ներ-
քինը՝ կուսակցականներէ կառավարուած, շատ ու շատ խա-
խուտ էր : Նոյնը կ'ընէինք մենք ալ իրենց համար, տեսնե-
լով անոնց հարուստ դիրքը և բարեկեցութիւնը չէինք կրնար
երբեք գուշակել թէ կողկասի վաճառականութեան, արհես-
տաւորութեան, աղատ սապարէզներու և ուսանկան խա-
բուցատիր քաղաքականութեան մէկ արդիւնքն է : Ինքնօրի-
նութեան, կամ անկախութեան ցնորքը ուսանկան ու քաղնե-
րու մէջ միայն գոյութիւն կրնայ ունենալ և եթէ լաւ ու-
սումնասիրուի կովկասը, Հայոց Հայրապետութեան այդ դժ-
բախտ միջավայրը, այն ատեն անցարահուսելիօրէն երեւան
կուգայ թէ արդարեւ ուսու ձեռքերու մէջ ինչպիսի շտապու-
ցիչ հայեցիներ կան մեր աչքերը խախտացնելու համար և մօտ
հարիւր տարիներէ ի վեր ուսանկան կոչու ու կուպիտ ձեռ-
քերը ինչպիսի նուագներ կը հնչեցնեն զմեզ քնացնելու հա-
մար : Զարթօնքը և հիասթափումը սակայն չուշանար և քա-
ռորդ դարը անգամ մի միջավայրի ազդեցութիւնները և ազ-
գակները փոխանակ շմորեցնելու, վըշակնելու, թմբեցնելու,
ցուրտ և սեւ իրականութիւններու առջեւ կը գնեն զմեզ :

Մտած էք երբեք ուսանայ եկեղեցիէ մը ներս : Անոր
ճարտարապետութիւնը, արտաքին և ներքին զարդարանքը,
պատկերները, արարողութիւնները, երգեցողութիւնը, սպաս-
ները և տարազները եր եք տարբերութիւն չունին ուսու օր-
թոտօքս եկեղեցիէն : Երբեք չպիտի մտնում այն կսկծեցնող
սպաւորութիւնը զոր ունեցայ չարաթ իրիկուն մը Օտեսայի
եկեղեցիէն ներս մտած պաճուս : Առաջին անգամն էր որ
ուսանայ եկեղեցի մը կ'այցելէի և «Աոյս Զուարթ» մը ուն-
կընգրելու բարի դիտաւորութիւնով եկեղեցիի բակէն կը յա-

ռաջանայի դէպի գաւիթ՝ երբ նշմարեցի մինչեւ ուները եր-
կարած մազերով կրօնաւոր մը՝ որ իր եկեղեցական սարա-
զով ընաւ տարբերութիւն չունէր ուսու բօքե մը : Եւրջս
ամէն ինչ Ռուս եկեղեցւոյ ամենախոր գրոշմը կը կրէր : Յա-
ծուկ բեմ մը, պատկերաշատ որմեր և ոսկեգոյն սրօճա շա-
պիկներ, անհասկնալի մթմթթոցներ և դուրսը գերազանցա-
պէս ուսանկան ազմուկ և ժխոր : «Է՛հ, կը խորհէի ինքնի-
րենս, երես խաչակնքելով, թերեւս Ռուսիոյ ծայրագաւա-
սը նկատուի Օտեսան և աւելի հայաշատ միջավայրերու մէջ
ուսանկան ազդեցութիւնը նուազ ըլլայ» :

Էջմիածին ներս ալ նոյն բանը կը տեսնէնք : Մօլկայիմնե-
րու տարեկան անընդհատ շարք մը, ուսու ամենաողորմած
Զարին անուան յիշատակութիւնը իր գերդաստանին հետ
միասին՝ կը ճմէր մեր սիրտերը : Եւ երբ հայրապետական
աթոռին վրայ ալ ուսուհայ եկեղեցական մը ըլլայ բաշմողը՝
կրնա՛ք երեւակայել թէ ուսանկան կաշկանդունները մինչեւ
ուր կրնան հասնիլ : Բայց եթէ ուսու օրթոտօքսութիւնը իր
կնիքը դրոշմել ուզէր լոկ մեր եկեղեցւոյ արտաքին ձեւե-
րուն, տարազներուն և գեղարուեստին վրայ ազդեցութիւն
մը բանեցնելով կամ հայրապետը էջմիածնի վանքին մէջ
բանատրկելով ու իր հրամանները անոր պարտադրելով, վը-
տանդը նուազ կարեւոր պիտի համարէինք : Այն ատեն պիտի
խորհէինք թերեւէ որ ամէն դարու մէջ մեզի վիճակած բախ-
տին բերումով աւելի կամ նուազ խորթափանց ազգակներ
իրենց հեռքերը թողած են, որոնք դեռ ցայտօր որոշապէս ալ
կը տեսնուին և միջավայրի ազդեցութեանէն խուսափիլ անկա-
բելի է վերջապէս : Սակայն երբ հայ եկեղեցիի զաւակներուն
ներքին ընտանեկան գործերուն մէջ ալ նշմարուին կրօնա-
բարոյական խաթարումներ և ճնշումներ, այն ատեն Հայոց
Հայրապետութիւնը իր գոյութեան իրաւունքը կը կորսնցնէ :
Ահա ճիշդ այդ կէտն է որ ամէնէն աւելի մտահոգութիւն կը
պատճառէ և ուսուհայ հայրապետութեան համար մեծագոյն
վտանգը կը կազմէ : Դեռ շատ մօտ անցեալի մը մէջ ու-

սական կառավարութիւնը արգիլեց ամուսնական, ժտոանգական և ընտանեկան խնդիրներու մէջ հայ եկեղեցւոյ իրաւունքներու գործադրութիւնը որոնց խափանումով երեւան եկաւ միջավայրի ամենախոր ազդեցութիւնը: Վասն զի խառն ամուսնութիւնները ուսերու հետ այնքան յաճախադէպ դարձան և այնքան քաջալերուեցան ուսական օրէնսդրութեան ձեռք առած միջոցներով որ տանեակ մը տարիներու ընթացքին յառաջ եկած սերունդը այլասերումի և ձուլումի ճամբան մտած էր: Հայ ընտանեկան յարկէն ներս մեր լիզուն չէր խօսուեր, վասն զի հայրը կամ մայրը ոտարագգի (աւելի ուս կամ վրացի) էր: Վարժարաններու մէջ ուսական լեզուն ամենախիստ չափով պարտադրուած էր և ուսասցնելու ամէն ձեռնարկները գործադրութեան էին դրուած: Լեզուն, զբականութիւնը, առեւտուրը հետեւողական դարձած էին և ազարտուած էր անոնց վաղեմի ընտանիկ նկարագիրը:

Այս ընթացքով Հայ եկեղեցին ու Հայոց հայրապետութիւնը հետգնեալ ենդ և ամուր օղակի մը մէջ կ'առնուէր և մենք կամայ ակամայ պարտաւորուած էինք գլուխ ծռել, մեզի բոլորովին օտար և վտանգաւոր դրութեան մը: Ծիշդ է որ մեր եկեղեցական պատմութեան մէջ յունական և յատինական եկեղեցիներու և այդ միջավայրերու մէջ գործող հայրապետութիւններու ազդեցութիւնը կրած ենք: Ասոնք սակայն հարեւանցի եղած են և քաղաքական յարափոփոխ վիճակ մը եկած է սահման մը դնելու այդ սահմանութիւններուն: Հայոց հայրապետութեան միջավայրը գերծ պահելու համար ուրիշ աւելի զօրեղ ազդակ մը չունենալով զայն տեղափոխած ենք քաղաքէ քաղաք, վանքէ վանք մինչև ուր անոր կայանը վստահութիւն ներշնչած է մեզի թէ այլ եւս արտաքին լուրջ վտանգ մը չսպառնար Հայ եկեղեցիին ներքին կրօնական ինքնավարութեան:

Երուսաղէմի վանքն ալ այսօր կը ներկայացնէ յարմարագոյն միջավայրը իբրև հայրապետանոց հայ եկեղեցւոյ: Եւ մենք այն համոզումը ունինք որ ուսական սահմաններէն

դուրս ապրող հայ գաղութները, ամբողջ արտասահմանի հայ եկեղեցիները պիտի նախընտրեն իրենց վեշին հովանաւորը ճանչնալ Երուսաղէմի աթոռը, եթէ կ'ուզեն կրօնական կեանքի խաղաղիկ բոյն մը և զուտ հոգեւոր կեանքով զբաղող կեդրոն մը ունենալ: Երուսաղէմի համաշխարհային հանգամանքն ալ պիտի նպաստէ անշուշտ հոն հաստատուած հայրապետական աթոռին իրաւասութեանց ընդարձակման և մօտ ժամանակէն օղջմտութիւնը, արամաբանութիւնը և հեռատեսութիւնը պիտի թելադրեն մեզ ընդհանրական կաթողիկոս հռչակել Երուսաղէմի մէջ բազմող հայրապետները:

Հետեւաբար ապականած և անարգուած միջնորդեալ մը հայոց հայրապետութեան փոխադրութիւնը աւելի նոր և պատուաւոր միջավայր մը կը կարծենք թէ պարտք կը դնէ մեր վրայ երախտագիտութեան հանդէպ Օսմ. Գահը՝ որուն համար մեր անայցայլ հաւատարմութիւնը ապացուցած պիտի ըլլանք հայոց հայրապետութեան նոր միծավայրին մէջ սկսելով և նուիրուելով զուտ կրօնական և հոգեւոր կենսունակ գործունէութեան: Եթէ միջավայրը կ'ազդէ անհատներու վրայ, պէտք չէ ուրանալ նաեւ որ անձերն ու անհասներն ալ փոխադարձաբար կ'ազդեն միջավայրին վրայ: Օրինակի համար մեր պատմութեան մէջ քանիցս տեսնուած է որ Աթոռի փոփոխութեան պահուն անձերն ալ փոփոխուած են, որովհետեւ միեւնոյն անձնաւորութիւնը տարբեր միջավայրերու մէջ քիչ անգամ տարբեր գործունէութիւն մը կրնայ ունենալ: Ուստի աւետարանական բացատրութիւնով մը «Նոր գինին հին տիկերու մէջ չլեցնենք», որպէս զի երկուքն ալ չվնասուին, այլ նոր գինին նոր տիկերու մէջ՝ որպէս զի «երկուքն ալ պահպանուին» ու հին գինին հին տիկերու մէջ, քանի որ անոնց երկուքին ալ խմորումին ժամանակն անցած է: Ուստի հայոց հայրապետութեան նոր միջավայրին մէջ ընելիք քանի մը զլիւսաւոր գործերէն մին է նաեւ նոր միջավայրին, նոր օրէնքին ու նոր անձնաւորութիւններու լուսակայողութիւնը: Այս կերպով մենք հեռի կրնանք պահել


մեր հայրապետական աթոռը կուսակցական անտօր պայքարներէ, անհատական քինախնդրութիւններէ, անձնական շահախրութենէ, փառամոլական տենչերէ՝ որոնք կործանարար ազդակներ եղան հին միջավայրին մէջ :

Էջմիածին իր շրջանակով ու շրջապատով կզդիացած ու կաշկանդուած և հետզհետէ նեղնալու դատապարտուած միջավայր մըն էր արդէն : Էջմիածնի հայրապետութիւնը ժեղգզարէն ի վեր մեկուսանալով ու անհաղորդ մնալով մեր ժողովուրդին մեծ զանդուածին հետ՝ կորսնցուց Լեւոնայութիւնը, Ռուսահայութիւնը, և կորստեան ճամբուն մէջ գրաւ Ռուսահայութիւնը ու Ամերիկահայութիւնը : Էջմիածնի լուծը թօթափող հայ եկեղեցիներն են միայն որ նոյն իսկ օտար հաղի վրայ կրցեր են հողեւոր, կրօնական, կրթական, լեզուական և դրական արժէքներ և արժանիքներ երեւան բերել : Էջմիածնի նեղմիտ միջավայրը խափանել ուզած է միշտ ամենէն անհրաժեշտ փոփոխութիւնները, տեղի տալով ժողովրդական արդար պոթկումներու և յարանուանութիւններու :

Ենքն իր մէջ երկպառակուած էջմիածնի վանքին զլսաւորութիւնը ընդհանուր հայ եկեղեցիի միութեան համար ոչ թէ օգտակար այլ փտանգաւոր դարձած է միշտ : Եւ էջմիածնէն ձերբազատուիլ կը նշանակէ հայ եկեղեցւոյ տալ ընտանիքի գրոշմը զոր վաղնչուց ունէր արդէն հայ եկեղեցին :



Ե Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն Մ Ի Ո Ւ Թ Ի Ի Ն Ը



Ինքնագլուխ աթոռներու խնդիրը եկեղեցական պատմութեան մէջ ամենէն ցաւալի հարցերէն մին եղած է : Աթոռի գերիշխանութեան համար մղուած պայքարները՝ մանաւանդ Միջին դարուն, այն աստիճանին հասած են՝ որ Առետարանական ողին բոլորովին խոյս տուած է և Հոռոմ, Բիւզանդիոն, Աղէքսանդրիա, Անախոք, Կեսարիա իրենց բոլոր ստորարածանումներով և ճիւղաւորումներով, յաւակնած են ինքնագլուխ և անկախ կամ գերիշխան հայրապետութիւններ ըլլալ : Հայերը այդ պայքարներուն մէջ անմասն չէին մնար անշուշտ : Կեսարիոյ յոյն Անտրապոլիսները Ս. Գրիգոր Լուսաւորչի ժամանակներէն սկսելով, Կ. Պոլսոյ յոյն պատրիարքները Բաղկեղանական ժողովէն գրեթէ անմիջապէս վերջ, Հոռոմի Լատին Պապերը Սաշակրութեանց և իրենց փառքի Ոսկեդարերուն միշտ յաւակնած են իրաւունքներ ունենալ Հայ եկեղեցւոյ մասին և երբ իրենց հլու հպատակ կաթողիկոսներ չկն գտած հայրապետական աթոռներուն վրայ զմեզ հերեւիկոս և հերձուածող հոշակելու անգամ չեն խղճահարած :

Այս ամէնուն շարունակութիւնը ըլլալ կը թուի Ռուս օրթօտոքս եկեղեցիին ընթացքը Հայոց հանդէպ : Ինչ կրնայինք սպասել մենք այնպիսի եկեղեցիէ մը՝ որուն պետը Չարն էր : Բոյր եկեղեցի կը կոչէինք աշխարհի ամէնէն մոլեռանդ առև եկեղեցին, մինչ միւս կողմէ պրաւօսլաւ հալածանքները ուղղակի կամ անուղղակի կը հարուածէին հայ եկեղեցիի զաւակները : Համապարտականութիւնը անշուշտ երբեք չէր ներեր որ ախեղերական ոյժ կազմող կրօնական ազդակը անդործ մնար : Եւ արդարեւ Ռուսիոյ մէկ ծայրէն

միւսը Հայ եկեղեցին ընելով հանդերձ բոլոր կարելի զիջումները՝ չկրցաւ ազատիլ հերետիկոսութեան մղձաւանջէն : Հա՛րկ կայ յիշելու արդեօք այն խոր արհամարհանքը և անտարբերութիւնը՝ զոր ցոյց կոտուային ուսւ բարեպաշտները ? Զարին պատկերին առջեւ խաչակնքող մոժիկները դեռ քանի մը տարիներ առաջ Ռուսիոյ և մանաւանդ Կովկասի մէջ պատահած ջարդերու միջոցին : Ի՞նչ կը սպասէինք մենք ուսական օրթօտոքս եկեղեցիէն , եթէ ոչ գէթ յանուն Աւետարանական մարդասիրութեան չէզոք ընթացք մը կրօնական ինդիքներու մէջ : Մինչդեռ ընդհակառակը ամէն անգամուն ալ փորձը տեսանք այդ մոլեռանդ եկեղեցւոյ ատելութեան և ի շահ սլաւականութեան անոր մղած բրօքականտին մէջ : Վրաց եկեղեցիին ձուլումէն յետոյ՝ կարգը անշուշտ Հայ եկեղեցիին կուգար : Մենք հեռուէն միայն ականատես էինք այն ներքին դաւաճանութիւններուն՝ որոնք յանուն պրաւօսլաւ եկեղեցւոյ կը գործուէին ուսերու կողմէ հանդէպ Հայ եկեղեցիին : Երկարել չենք ուզեր դեռ այն յոխորտանքներուն և յաթոռոյ եղած այն պաշտօնական նախատինքներուն : մասին՝ որոնց ամէն ատեն ենթարկուած էր ուսահայ քրիստոնեան , ամենէն աւանդամոլ և աւելորդապաշտ եկեղեցիի մը կողմէ , ինչպիսին է ուսականը :

Մոռնա՞նք այս ամէնը : Յիշատակներու , տխուր անցեալի մը յիշատակներու կարգը դասենք պօրժեկնխակս խաղերը և սարքուած էնթրիկները : Լեհաստանի մէջ Օրթօտոքս եկեղեցիին հետ ձուլուած հազարաւոր հայերու օրինակը խրատ մը չըլլայ՝ դեռ այն մեծ և սպառնալից վտանգին համար՝ որ անխուսափելի կերպով մերթ մեղմօրէն՝ մերթ սաստկօրէն , երբեմն պաշտօնական դիմակի տակ և յաճախ անպաշտօն առիթներու մէջ իր դոււիսը կը ցցէ :

Մենք հիմայ շատ աղէկ համոզուած ենք որ «Անգլիական դրահաւորները բան մը չեն արժեր :» Մենք այսօր շատ աղէկ կը գնահատենք Արեւելքի քրիստոնէութեան գաղղական պաշտպանութեան արժէքը : Մենք ա՛լ երեւան հանած

ենք ուսական քոյր ? եկեղեցիին հովանաւորութեան ներքին կողմը : Ո՛չ Ալլիօնի դրահաւորները , ո՛չ Ֆրանսայի սուխնները , ո՛չ ալ օրթօտոքս ինքնակալութեան պաշտպանութիւնը չենք ուզեր , կ'ատենք այդ ամէնը մեր բոլոր սիրտով ու հոգիով : Միջին դարու կրօնական ապուշ մտածումները , նոր ժամանակներու կրօնական քօղին տակ ծածկուած քաղաքական հաշիւներ չեն մթաղներ այլ եւս մեր պարզատես և յստակատես միտքերը , իսկ մեր հեռատեսութիւնը Բողօքական Անգլիոյ , Կաթոլիկ Ֆրանսայի և Օրթօտոքս Ռուսիոյ հետ Հայ եկեղեցիին շփումն իսկ չթողատեր . և ասիկա ո՛չ թէ աւելորդապաշտութեամբ կամ մոլեռանդութեամբ , քաւ լիցի հայ եկեղեցիէն այդ արտան ալ՝ որ խարանի բաղմաթիւ գրոյմներ զեռեղած է արդէն միսիօնարութիւններու և բրօքականներու ճակատին : Մենք 'ուզենք Հայ եկեղեցիին ինքնազուխ տեսնել , զերժ ո՛ր և է կրօնական ազդեցութենէ որ պիտի խաթարէ իր ներքին արժէքը և վաղեմի դարերէ ի վեր պահած իր հաւատարմութիւնը հանդէպ Աւետարանին և հանդէպ քրիստոնէութեան :

Ուսումնասիրութեան համար շատ սքանչելի նիւթ կրնայ կազմել անշուշտ Հայոց Հայրապետութեան Միացումի խնդիրը Անկլիքան , Պապական և ուսական եկեղեցիներու հետ , մանաւանդ վերջին մէկ դարու մէջ տեղի ունեցած յարաբերութիւնները և առաջարկները նկատի առնուելով և անաչառօրէն կատարուած բանակցութիւնները և դէպքերը վերլուծելով : Դժբախտաբար մեր սուղ էջերը անբաւական են այդ լայնածաւալ աշխատութեան : Միայն հոս անցողակի յիշենք որ Օրմանեան Սրբազանի Պատրիարքութեան օրով ճիւղբարի անկլիքան Արքեպիսկոպոսի միութեան բանաձեւերը վիժելուն համար չափազանց ուրախ ենք : Միւս կողմէ մեծ ցաւ կը պատճառէ անշուշտ մեզի այն պարտաւորութիւնը որ միայն վերջին երեք էջմիածնական կաթոլիկոսներուն որ բնազատուեցաւ իրենց օժուժէն առաջ ուսւ եկեղեցւոյ պետին ներկայանալ , յոտս Օրթօտոքս Գահոյից մատուցանել

ամենախոնարհ ուխտագիրներ և ապա վաւերացուիլ : Մինչ-
 դեռ առաջ և նոյն իսկ Պոյոժեկիայի տրուելէն ալ յետոյ էա-
 կան պայման մը չէր Հայոց հայրապետին այլ եւս այսօր ան-
 հրաժեշտ դարձած ճամբորդութիւնը դէպի ուստական մայ-
 րաքաղաքը : Անշուշտ Խրիմեանի, Իզմիրլեանի, Սուրէշեանե-
 ցի՝ այդ երեք ձերուկներուն երթեւեկը դէպի Բեթերապուրկ
 և Թիֆլիզ իւրաքանչիւր անգամին համար բան մը կը խլէր
 մեզմէ, իւրաքանչիւր անգամ որ հայ կաթողիկոս մը փառաս-
 ւոր շուքերով և շքախուփերով կը մտնէր երկուորեակ մայ-
 րաքաղաքներէն ներս Զար-Արքան կամ փոխարքան առիթը
 կ'ունենային բան մը կորզելու Հայոց հայրապետին իրաւասու-
 թիւններէն և քար մը քանդելու Հայոց Հայրապետութեան
 շէնքէն :

Հայ եկեղեցին՝ որ երբեք յաւակնտութիւնը չունի բո-
 յոր քրիստոնէութեան պիտը ըլլալու, դարեր շարունակ գո-
 հունակութեամբ տարած է բաժանեալ հայրապետութեան վի-
 ճակը : Երբ մէկ կողմէ զերիշխան գառնալու ձկտումներ ցոյց
 տուող օտար եկեղեցիներու դէմ պայքարած ենք շարունակ,
 դարեր ամբողջ գոհած ենք ամէն ինչ հայ եկեղեցւոյ ինքնու-
 բոյնութիւնը պահպանելու համար, հակասական կ'ըլլայ այժմ
 պնդել թէ Էջմիածինը տաւելութիւն մը ունի Երուսաղէմէն :
 Հայ եկեղեցւոյ պատմութեան համար յիշատակներով կրնայ
 լի ըլլալ այս ինչ կամ այն ինչ վանքը, սա ու նա քաղաքը,
 բայց հայ եկեղեցւոյ կենսունակութեան համար անհրաժեշտ է
 Հայոց հայրապետութեան Երուսաղէմ մնալը :

Անոնք որ ընդհանրապէս հակառակ են հայ եկեղեցւոյ
 միացումին ուրիշ ո՛ր և է եկեղեցւոյ հետ, չեն ուզեր բա-
 ժանուած տեսել հայոց հայրապետութիւնը : Եւ այս րեզիմ
 պաշտպանութեան համար կրնան իրենց շատ իրաւացի և բա-
 նաւոր համարուելիք առարկութիւնները և պատճառաբանու-
 թիւնները ունենալ : Ստոնցմէ առաջինը անշուշտ Աւետարա-
 նի «Մի հօտ և մի հովիւ» սկզբունքն է՝ որ ոչ միայն հայոց,
 այլ ընդհանուր քրիստոնէութեան համար սնիրազօրծելի գա-

ղափարական մը եղած է : Ապագայի դարերը չենք գիտեր
 թէ ինչէ՛ր կը պահեն իրենց խորքերուն մէջ, Աւետարանի այդ
 իճեալը իրագործելու համար, սակայն հայ հօտը այնքան ցր-
 ուած է այսօր որ գէթ ներկային համար բազմաթիւ հովիւ-
 ներու և մի քանի հովուապետներու պէտք ունի :

Հայոց հայրապետութեան անբաժան մնալուն կողմնա-
 կիցները կրնան պատճառաբանել նաեւ թէ ընդհանուր հա-
 յութեան համար միութեան գիծ մը, յօդակապ մը կրնայ հա-
 մարուիլ ընդհանրական հայրապետութիւնը : Թողունք սակայն
 այն էական պայմանը որով Էջմիածնի հայրապետութիւնը
 պէտք էր զբաղուեր ամէն կողմ ցրուած հայութիւնով և զոր
 երբեք կիրարկելու փոյթ չըբաւ, վերջին 3-4 հայրապետա-
 կան ընտրութիւններու միջոցին միշտ երեւան եկաւ Ռուսա-
 կան ընտրութիւններու միջոցին ունենալու անլուծելի
 հայ կամ Թրքահայ կաթողիկոս մը ունենալու անլուծելի
 խնդիրը : Մենք թրքահայերս օրինական բոլոր իրաւունք-
 ները սեփականացուցած ըլլալով հանդերձ, մեծամասնու-
 ները սեփականացուցած ըլլալով հանդերձ, Մակարի օրերէն
 թիւնը մեր կողմ ունենալով հանդերձ, Մակարի օրերէն
 սկսեալ ուսս կառավարութիւնը իր վերջի իրաւունքին գոր-
 ծադրութեամբ, ի հեճուկս թորք կառավարութեան շարժե-
 լու իր վաղեմի ծանօթ վարուելակերպով և զանազան հեր-
 յիկներով միշտ յաջողեցաւ այնպիսի անձնաւորութիւններ
 ընտրել՝ որոնք հյու կամակատարները դարձան ուսս Զարիզ-
 մի կղզիացնող քաղաքականութեան : Ա՛լ ի՞նչ կապ կը մնար
 Էջմիածնի և արքայաճամբի հայութեան միջեւ : Ս. Միւսո-
 նէն և եպիսկոպոսէն զատ ի՞նչ կուզար մեզի ընդհանրական
 կաթողիկոսն՝ որ կրօնապէս, բարոյապէս, հոգեպէս միա-
 ցընէր մեզ բոլորս : Ուրուրը եկեր հաւն ու ձագուկները միա-
 սին է յափշտակիւր և մենք տակաւին չենք սթափիր :

Հայոց հայրապետութեան անբաժանելիութեան կողմնա-
 կիցները կրնան տակաւին երրորդ առարկութիւնով մը պնդել
 թէ կաթողիկոսութեան դրոշմը նկատուող նուիրական սրբ-
 քութիւնները, Լուսաւորչի դահն ու Աջը, տեղն ու գեղարդը
 կրնան զօրել դեռ Ի. րդ դարու մէջ նուիրապետութեան

պլուխը էլ միածինը նկատելու : Թողունք սակայն այդ ամէնուն վարկածական հանգամանքը և քանիցս անոնց ամէնուն ալ տեղափոխութիւնները՝ մենք կը կարծենք որ նուազ նուերական չեն Նրուազէմի սրբավայրերն ու սրբութիւններն ալ և ինչ որ ամենէն աւելի կենսականն է վայ այն հայրապետական աթոռին որ ասկէ վերջ քարին ու փայտին , ոսկորին ու երկաթին պիտի կապուի : Այդ տեսակ աթոռ մը քիչ մը չպիտի նմանէր թանգարանի մը՝ որ աւերակոյտ դարձած հին փառաւոր քաղաքներու մէջ հաստատուած է և լոկ անցեալ փառքերու շքեղ մէկ դամբարանը ըլլալէ ուրիշ առաւելութիւն մը չունի :

Եթէ «կրօնքը կեանք է» , կրօնական հիմնարկութիւններն ալ պէտք է ապրին ուրեմն , կենսունակ հիւթ մատակարարելով , բազմաձևի արմատէն աւել հայթայթելով հոգեւոր փթթումին և պաղաքներութեան :

ՄԵՐ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՆԵՐԸ

Մեզի ժամանակակից հայ եկեղեցականութեան մէջ անհատաբար աստուածաբաններ գտնուին թերեւս , բայց Հայոց եկեղեցին աստուածաբանութիւնը ծալլած ծրարած մէկ կողմ դրած է : Բնականաբար այսպէս ալ պիտի ըլլար , որքան ատեն որ զուտ կրօնական հարցերէ զատ շատ նիւթեր կային ճարակ մատակարարելիք մեր եկեղեցականութեան : Փառասիրութիւնը , շահամոլութիւնը , հանգիստ և ծոյլ կեանքը առիթ չէին թողուր մեր ջոջ կամ հասարակ կրօնականներուն մտաբերելու թէ ինչ սկզբունքներ կրնայ ունենալ այն հաստատութիւնը՝ որուն երեսէն իրենք կ'ապրէին և անունի , համբաւի կամ զիրքի կ'արժանանային :

Ամբողջ չորս դար , չորս հարիւր տարիներ եկեղեցական ընդհանուր ժողով չէ գումարուած , եկեղեցական օրէնսդրութիւն մը չէ հրատարակուած , կրօնական լուրջ խնդիրներու ատեն իսկ կանոնական և վճռական ձեռնարկներ չեն եղած մեր եկեղեցիին տեսական , բարոյական և գործնական ոգին և ուղղութիւնը աւելի ևս պայծառացնելու համար : «Ժողովուրդը ուժացած է եկեղեցիէն , ժողովուրդը շտաքնար եկեղեցիին վրայ , ժողովուրդը թափուր կը թողու եկեղեցին» , ասոնք են սովորական յանկերգները՝ որոնք ամէն օր կը լսուին եկեղեցականներու բերնէն : Հարցուցէք անգամ մը այդպիսիներու թէ՛ ինչ է այդ ուժացումին , պաղութեան և լքումին պատճառը . հազարումէկ առարկութիւններ պիտի ընեն ձեզի բայց բուն արմատական դարմանին համար շատ քիչեր պիտի խորհին :

Մեր խորագիրը շատերու զարմանք պատճառէ թերեւս . «Աստուածաբանութիւն . սա վարդապետն ալ ելեր խոշոր խոշոր բառերով կը զբաղի» պիտի խորհին շատեր : Կը կարծեմ սակայն թէ մատս բուն վէցքին վրայ դրած կ'ըլլամ : Այո՛ , Հայ եկեղեցին իր աստուածաբանութիւնը չունենալուն և աստուածաբաններու թիւը հեռզհեռէ նուազելուն համար է որ կը կորսնցնէ իր կենսունակութիւնը : Ի՞րդ դարու մէջ կը հանդպի՞ք բնաւ ո՛ր և է հաստատութեան կամ կազմակերպութեան մը որ իր որոշ սկզբունքները , վարդապետութիւնները , ծրագիրը և ուղղութիւնը և գործին մասնազէտները չունենայ : Արդեօք կայ մեզի պէս եկեղեցի մըն ալ որ իր դաւանանքները և հաւատալիքները աս վերջին մէկ քանի դարերու միջոցին որոշ չափով մը քննութեան ենթարկած և բարեփոխումներ ներմուծած չըլլայ կամ գէթ ոնցեալի հետ հաշտ ընթանալու ճիգեր մը կատարած չըլլայ : Երբեք կարելի է երեւակայել կրօնք մը՝ որ մի քանի տասնեակ սերունդներու հետ ապրի առանց ո՛ր և իցէ փոփոխութեան կամ վերաքննութեան :

Եկեղեցական բարեկարգութեան հարցը՝ որու մասին

մենք առանձին պիտի գրենք, մանաւանդ վերջին քառորդ դարու մէջ հասաւ իր ծայրագոյն աստիճանին ու դարձեալ անլուծելի մնաց: Պատճա՞ռ, որովհետեւ Հայրապետներն ու Պատրիարքները, եպիսկոպոսներն ու վարդապետները աստուածաբան ըլլալէ զատ ամէն բան էին. քաղաքագէտ, վարչագէտ, լեզուագէտ, կուսակցական, վերջապէս բոլոր գիտութիւններու շտեմարան կրնային ըլլալ, բայց ամենէն էական և աւագ բանը կը պահէր իրենց որ էր նախկին կաթողիկոսներուն և եկեղեցիի հայրերուն մշակած գիտութիւնը, նախասիրած ճիւղը Աստուածաբանութիւնը՝ իր բոլոր մասերով՝ զոր պարտաւոր էինք ոչ միայն ուսումնասիրել, սորվիլ, գիտնալ, հապա նաեւ գործադրել:

Աստուածաբանական բարձրագոյն վարժարաններ կը հաստատուէին մեր անմիջական շրջանակին մէջ, պապականները ունէին իրենց բրորականտան և միաբանութիւնները, Ամերիկայի մէջ աստուածաբանութեան քոլէճները կը բազմանային օրէ օր. մինչդեռ մենք եկեղեցական ուսմանց կը յատկացընէինք էջմիածինը, Երուսաղէմի ժառանգաւորացը և Արմաշը այնպիսի ծրագիրներով և կրթական այնպիսի մէթոտներով որոնց արդիւնքը կ'ըլլար համոզուած աստուածաբաններ պատրաստելէ, ճշմարիտ կրօնաւորներ հասցնելէ աւելի, թերահաւատ, չամչնանք խոստովանելու անհաւատ կրօնաւորներ դուրս թող տալ՝ որոնք քար գայթակղութեան կ'ըլլային բարեպաշտ ժողովուրդին մէջ: Հա՞րկ կայ անուներ տալ: Կը բաւէ աչք մը պտտցնել մեր եկեղեցականներու վերջին ցանկերուն վրայ համոզուելու համար թէ որքան ստոյգ է դժբախտաբար մեր ըսածը: Թողունք կրօնական և եկեղեցական հարցերու և խնդիրներու խոր ուսումնասիրութիւնը, գիտութիւնը և գործադրութիւնը՝ որոնցմէ բացարձակապէս ըրկ էին մեր եկեղեցականութեան մեծագոյն մասը, զէթ Ս. Գրքի և աղօթմատեաններու ընթերցումով պարապողներու թիւը չնուազէր: Երբ այս վերջին պարագան ալ կը ստուգուէի գժբախտաբար, դեռ ի՞նչպէս կարելի է յուսալ որ

մենք աստուածաբաններ կամ աստուածաբանութիւն մը կրնանք ունենալ:

Ասոնց պէտքը յոյժ զգալի եղաւ սակայն. այնպէս որ էջմիածինէն և դարեմիւսքէն խուճի մը կրօնականներ եւրոպայի և Ամերիկայի համալսարանները լեցուեցան, իբր թէ աստուածաբանութեան դասընթացքի հետեւելու համար: Եւ արդարեւ մենք ունեցանք համալսարանական եկեղեցականներ ալ: Ռուսահայոց մէջ անոնք մէկ մէկ կուսակցութեան զլուխն անցած, զիրար վարկարեկելէ, իրարու ձեռքէ աթոռներ յափշտակելէ զատ ուրիշ գործունէութիւն մը ցոյց չտուին ցարդ: Անոնց մատենագրական գործունէութիւնն ալ, ոչ միայն ըստ բաւականին վարկածական. այլ նաեւ այնքան մասնագիտական եղաւ որ եկեղեցին և ժողովուրդը ոչինչ չչահեցան: Թերեւս կոթողներ կանգնեցին իրենց փառքին համար, որոնք սակայն եկեղեցւոյ սիւներ չէն կրնար ըլլալ բնաւ և դատապարտուած են մնալու աղի արձաններ այն եկեղեցիին՝ որուն պարտաւոր էին սրտանց, անձնուիրաբար և հաւատարմօրէն ծառայել: Մենք ուրուագծելու համար ուստահայ հմուտ ճանչցուած եկեղեցականներու պատկերները՝ որոնք իրենց ոսկեղօծ շրջանակներուն մէջ մէկ մէկ վագրեր դարձան մեր զլխուն, մեր ընթերցողներուն կը յիշեցնենք կարեւոր վաւերաթուղթ մը(*) որ իբրեւ թուրքիկ հրատարակուած է էջմիածնի վերջին հայրապետական ընտրութեան միջոցին: Աւելորդ չենք համարեր նաեւ զխտել տալ թէ այս թուրքիկին մէջ երկու աստուածաբան ուստահայ եկեղեցականներու Կարապետ և Մեսրոպ Մագիստրոս եպիսկոպոսներու անձնական հակառակութեան զատ կայ նաեւ Կարապետ եպիսկոպոսը գերմանասէր ցոյց տալով զայն յաչս ուստական կառավարութեան վարկարեկելու ուստամով կուսակցութեան՝ սաղրանքն ալ:

Ուրիշ խուճի մըն ալ աստուածաբանութեան ուսանող-

(*) Տե՛ս ինքն հետացանք հն 20-23:

ներու մենէ՛ թրքահայերէս, մեկնեցան արտասահման: Անձնական ձեռնարկութեամբ եղած և ի սկզբան բարի մտադրութեամբ սկսուած գործ մը ըլլալուն համար ամէնքս ալ ծափահարեցինք և ապագային համալսարանական և աստուածաբան եկեղեցականներ ունենալու պատրանքներով օրօրուեցանք: Իսկ մեր դժբախտութենէն ասիկա ալ նշխ ելաւ. մանաւանդ Ամերիկա մեկնողները ուսանող ըլլալէ առաջ հերոս? եղան, ծառայելէ առաջ տէր դարձան և իրենց կոչումին հպատակելէ աւելի հրամանատարներ եղան անգոյ սկզբունքներու և վարդապետութիւններու:

Հայոց հայրապետութիւնը իր բոլոր մասնաձիւղերով և ստորաբաժանումներով պատասխանատու է այս տարօրինակ և անորակելի կացութեան: Էջմիածին ոչ միայն չհետաքրքրուեցաւ բոլոր եկեղեցականութեան առողջ դաստիարակութիւն մը տալու կենսական խնդրով, այլ նաեւ վտարեց իր սեմերէն դուրս ամենակարող և լուրջ ոյժերը: Մէկ քանի եկեղեցականներ՝ որոնք ամենէն արժէքաւոր տարրը կը կազմէին հայ եկեղեցականութեան՝ բառթիական աններողամտութեամբ, դուրս ձգուեցան բոլոր պաշտօններէն. անոնց տեղ առնուեցան խուժանավար եպիսկոպոսներ և վարդապետներ որոնց բանն ու գործը եղաւ եկող գացող ձերուկ կաթողիկոսները խաղցնել իրենց մատներուն վրայ. օրօրել քանոնք քաղաքական սին երազներով. փուձտեղը ժամավաճառ ընել ձեմարանի ուսանողութիւնը և կրօնական ասպարէզէ զատ ամէն բանի համար կազմ և պատրաստ պահել քանոնք, մինչեւ որ ուսու բանակին կարմրագոյն երիզներով դեղնորակ կամաւորի զգեստները անցնէին այդ խամաձիկներուն: Ասոնք են միթէ հայոց հայրապետութեան աստուածաբանները:

Երուսաղէմէն դուրս եկած ամենալաւագոյն ոյժերն ալ՝ արդի Հայրապետը, լուսահողի Երէցեան Սրբազան, Ղեւնդ վարդապետ, հանգուցեալ Վահան վարդապետ Տէր Միսասեան և իրենց խումբը լաւագոյն բախտի մը չարժանացան, մի առ մի ստիպուեցան թողուլ հեռանալ այն պատկառելի

հաստատութիւնը՝ որուն ծառայելով կրնային զայն բարձրագոյն ուսումնարանի մը աստիճանին բարձրացնել, հոն ալ սակայն մութ ոյժերու խուարասէր գործունէութիւնը մթաղանց, պղտորեց ամէն ինչ և անկերպարանութեան մատնեց մեր դարաւոր պարծանքը եղող Ս. Յակոբեանց վանքը: Ասոր ալ միաբանութիւնը չկրցաւ հայոց հայրապետութեան աստուածաբաններ ժմեցնել:

Կը մնար Արմաշի դպրեվանքը ուրկէ հասած քանի մը կղերականներ իրենց եկեղեցագիտական ուսմունքը կատարելադործելու համար համալսարանական նոպայէն բռնուեցան. զահավէժ ինկան այն խորխորատին մէջ՝ որ քաղաքական կուսակցութիւններու կողմէ պեղուած էր և իբրեւ թակարդ լարուած բոլոր արտասահման մեկնող հայերու համար: Շատ քիչեր չինկան այդ ծուղակին մէջ, իսկ թրքահայ եկեղեցականներէն զրեթէ բոլորն ալ պարսաւանդուեցան այդ ծուղակին մէջ և Ս. Գիբքին տեղ իրենց ձեռքը արուեցաւ դրօշ մը՝ որ ինքնին անկումն էր ո՛ր և է եկեղեցականի. յուսանք տակաւին թէ հայոց հայրապետութեան ապագայ աստուածաբանները կրնան ըլլալ անոնք:

Ո՞վ ուրեմն պիտի պարզէ մեզի մեր հաւատքը. ո՞վ պիտի քարոզէ քրիստոնէական վարդապետութիւններու ճշմարտութիւնը, ո՞վ բարոյական կեանքի դասերը պիտի օւսուցանէ և եկեղեցւոյ պաշտօնէութիւնը պիտի բարձրացնէ արթուն հրակողներու, երկիւղած հովիւներու դիրքին և աստիճանին: Անշուշտ դարձեալ Հայոց հայրապետութիւնը:

Այսօր մենք կը հաւատանք Աստուծոյ մը՝ որուն պատուիրանները կամ չենք գիտեր կամ չենք գործադրեր: Աւելի ճիշդ է ըսել կ'արհամարհենք քանոնք: Այսօր մենք կ'ապրինք կեանք մը որ շատ հեռի է աստուածահաճոյ ըլլալէ, որովհետեւ կը թերանանք մեր գլխաւոր պարտականութիւններուն մէջ: Մենք հայոց հայրապետութեան պաշտօնէութիւնս հարկ է որ ամփոփուինք և ծրագրենք այն գործունէութիւնը՝ որ հաւատարիմ ծառաներ պիտի դարձնէ զմեզ

Բարձրեալին, հաւատարիմ հպատակներ Օսմ. մայր հայրենիքին և օգտակար անհատներ եկեղեցիին: Այս տեսակ գործունէութիւն մըն է որ կրնայ մի միայն պատրաստել մեր մէջէն Հայոց Հայրապետութեան ապագայ Աստուածաբանները:

ԵԻԵՂԵՑԱԿԱՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Առանձնաշնորհեալ եկեղեցականներ վայելած են միշտ այն դիրքը՝ որ պատուհաս մը դարձած է ընդհանուր հայ կղերին: Կաթողիկոս կամ պատրիարք աչքի առջև ունեցած են ոչ թէ արժանիքը այլ իրենց անձնական փառասիրութիւնը և կուսակցական շահերը: Վերջին կէս դարու եկեղեցականութեան ցանկը կը բաւէ ապացուցանելու թէ ի՞նչ տեսակ անձեր և ի՞նչ միջոցներով կը վարձատրուէին: Արժանաւորի և անարժանի խնդիր չէր կրնար ըլլալ, այլ նոյժի և բռնութեան: «Չայն բազմաց ձայն Աստուծոյ» ըսելով յառաջ կը քաշուէին եկեղեցականներ՝ որոնց համար նուիրապետութեան ստորին աստիճաններն անգամ շատ ու շատ պէտք էին նկատուիլ:

Նախ կային պաշտօնաբաշխութիւնները. Կաթողիկոս պիտի ընտրէինք. անուն ունեցող եպիսկոպոսներէն անոր կը վիճակէր բախտը՝ որ ամենէն աւելի կուսակից ունէր, կամ աւելի ձիւղ խօսելով կրցած էր ամենէն շատ և վարպետ ձեւերով խաբել հանրութիւնը: Գահ կը բարձրանար յաճախ մէկը՝ որ բոլորովին անտեղեակ էր ազգին ընդհանուր կարօտութիւններուն. Լուսաւորչի գահին վրայ կը բազմէր մէկը՝ որուն սեփականացուցած կ'ըլլայինք արդէն կանուխէն, նոյն

խակ իր նախորդին ողջութեան, և կամ քաղաքական պատճառով — հայրապետական տիպոսը — ծիծաղելի չէ՞ք դասեր որ հասարակական բամբիկ մտայնութիւնով «Հայրիկ» պատուանուէր տուած ըլլանք իրարու հակառակորդ և հակոսանեայ երկու կաթողիկոսներու՝ որոնց աքսորական կեանքը լոկ բաւական եղաւ զիրենք էջմիածին առաջնորդելու:

Պատրիարքական աթոռն ալ թափուր մնացածին պէս, տարբեր չէր ըլլար մեր մտածելու եղանակը: Արժանաւորներէն աւելի հողածու կը գանուէինք այնպիսի անհատներու հանդէպ՝ զորս պէտք էր վարձատրել, այսինքն տիպոսի մը կամ ամսաթոշակի մը յաւելումով գոհացնել այս ինչ կամ այն ինչ կուսակցութիւնը որուն թեկնածուն ըլլալու բարեբախտութիւնը ունեցած էին մեր գերապատիւները: Անստոյգ և տարտամ էր նաեւ դաւառական առաջնորդներու աստիճանաւորումը կամ յառաջացումը: Եպիսկոպոսութիւն մը խլելու համար քիչ պայքարներ բացուած են թեմերու մէջ: Որքան գիտակցութեամբ աստիճանի բարձրացում տեղի ունեցած է եկեղեցւոյ պաշտօնէութեան մէջ: Ինչո՞ւ դարմանալ ուրեքն երբ ո և է գործի յարմար մարդը փնտռած ատենն իս չենք դասեր դասն մեր շուրջը: Կարելի է միթէ մէկ հողիէն սպասել կրօնական, վարչական, կրթական, ել՝ մտական հաւասար արժանիքներ և ամէն մեղքիս վրայ ալ բարեկարգիչի դեր մը ընծայել անոր: Ո՛ւր տեսնուած է, աշխարհի ո՞ր մասին մէջ հանդիպած էք գործադիր պաշտօնեայի մը՝ որ միեւնոյն ատեն անթերի յղացողը ըլլայ կամ հեղինակ կը լաւագոյն ծրագիրներու և աշխատութեան եղանակներու: Հետեւաբար մեր կաթողիկոսները, պատրիարքները և առաջնորդներն ալ ամէն բան խոտացող և ոչինչ չկատարող պաշտօնեաներ դարձան: Վասն զի արդէն վանական դաստիարակութեամբ մեծցած մարդիկ մեծամասնաբար, դուրկ ընդարձակ հմտութեան և լայն աշխարհայեացքէ, լոկ փառքի, դրամի և բռնութեան մոլուցքով անցան գործերու գլուխ և անպատուեցին ազգն ալ, եկեղեցին ալ ու զմեզ հասցուցին արդի անեղանելի վիճակին:

կը մնար բուն խոշոր զանգուածը քահանայութիւնը— որուն վարձատրութեան եղանակները թէեւ բազմակողմանի բայց ոչ գոնացուցիչ, ոչ ալ բաւարար էին: Նախ որ Հայոց հայրապետութեան շնորհները առանձինն յատկացուած կը մնային բարձրատիճան կղերին, երկրորդ՝ կարծես այդ ժլատութեան ալ արժանի կը հանդիսանային մեր Տեղ Հայրերը՝ իրենց ազիտութեամբ, շահամոլութեամբ և ծուլութեամբ: Աւագութիւն, ծաղկեայ փիլոն, լանջախաչ փոր չէին կշտացըներ և որքան ալ իրրեւ բարոյական վարձատրութիւն կարեւորութիւն մը ունենար մեր եկեղեցական պատմութեան մէջ, գէրօյի հաւասար էր անոնց արժէքը առանին անտեսութեան մէջ: Հետեւաբար քահանաներն ալ շատ ետեւ չէին ըլլար անպատճառ վարձատրութեան արժանի գործեր անսելու, մանաւանդ որ մասնաւոր շնորհներ ալ անպակաս չէին: Օրինակի համար կը պատմուի թէ քնչպէս որ Միւռոն բերելու գացող վարդապետի մը թիւ 1 Հայրիկ անոր բերած միւռոնին մէջ մատը թաթխելով եպիսկոպոս շինած է գանիկա, այսպէս ալ լոկ ուխտի համար էջփածին այցելող քահանաներու կաւիրաւրաներ և պատուանշաններ տրուած ու շուայուած իսկ են: Ա՛լ ուր կը մնայ ուրեմն այդ պատուանուններուն և չքանշաններուն արժէքը:

Թող չառարկուի թէ ասոնք ամէնքը մասնաւոր դէպքեր են՝ որոնք աւելի անհատական կեանքի կամ բարձրատիճան կղերի քմահաճ և ծիծաղելի կարգադրութիւններ կրնան նկատուիլ շատ շատ: Եթէ բուն գործի մարդիկը պաշտօնի կոչած ըլլայինք կամ ճշմարտապէս արժանաւորները վարձատրած ըլլայինք, մէկ քանի անարժաններու փառաւորութիւնը նկատողութեան իսկ չէր առնուեր: Սակայն ցաւն ու վէքքը աւելի խոր են անոր համար որ տիրող մտայնութիւնը տարօրինակ կերպով մը ընդհանուր եղած է և մեր եկեղեցական պատմութեան սկիզբի օրերէն մինչեւ ժամանակակից առանձնաշնորհեալները չեն եղած ասոնք որ իրապէս մեր եկեղեցիին փառքն ու պարծանքն են: Հետեւանքը, միշտ զանգամ,

միշտ պփղանք, միշտ անկում և երբեք պէտք եղածին չափ յառաջդիմութիւն: Տուժողները եթէ անհասներ ըլլային դարձեալ չէր արժեր անդրադառնալ: Բայց երբ հասարակութիւնը, ազգը և եկեղեցին է ձր տուժած է միշտ վարձատրութիւններու անհարկի և անտեղի բաշխումէն կ'արժէ որ կանգ առնենք խորհելու համար թէ այսուհետեւ ի՞նչ ընթացքի պէտք է հետեւի ք:

ՄԵՐ ՕՐԻՆԱԳԻՐՔԸ

«Օրէնք ի ձեռս առաջնորդաց»: Գեղեցիկ առած մը կըրնար ըլլալ արդարեւ այս վճիռը եթէ զեղծումներ չըլլային: Նախորդ էջերուն մէջ երբ վարձատրութիւններու մասին կը զրէի, չէի կրնար անտեսել անշուշտ պատիժներն ալ որոնք ոչ նուազ անհարկի և անտեղի կերպով մը աջ ու ձախ կը չանթահարէին մեր եկեղեցականները: Բարձրատիճաններու ըրածներուն ամէն ոք աչք կը գոցէր. միւռոնոյն յանցանքին մէջ գտնուող քահանաներ և վարդապետներ խստութեամբ կը դատապարտուէին: Կաթողիկոսները և Երուսաղէմի պատրիարքը ցկեանս պաշտօնավարելով զերծ կը մնային պաշտօնանկութենէ. Պոլսոյ պատրիարքները կարճատեւ պաշտօնավարութիւն կ'ունենային սա կամ նա կուսակցութեան զօրանալովը և տկարանալովը. մանաւանդ Սահամանադրութեան հաստատուելէն և վերահաստատուելէն վերջ ականատես եղանք չարք մը խայտառակութիւններու որոնք իբր թէ ժողովրդական արդար զայրոյթի պուրկումներ էին, մինչդեռ իրերամարտ կուսակցութիւններ և անհատական ատելութեան հեղեղներ նոխազ քառութեան դարձուցին Օրմանեանի, Երէց-

հանի, Ղեւնդ վրդ ի նման պատուական և հազուագիւտ եկեղեցականներ:

Քալով փիլոսոփայութեան, կարգալուծութեան և ազալ-խարութեան ենթարկուած քահանաներու թէ՛ Էջմիածինէն թէ՛ Պոլիսէն վերջին մէկ քանի տասնեակ տարիներուն արը-ուած և հրատարակուած պատժական անօրինութիւնները աչ-քի առջիւ ունենալով կը տեսնենք որ կողմնակցութիւնը և քմահաճոյքը մեծ դեր կատարած են: Յաճախ նոյն իսկ առաջ-նորդներ «ներելով և ոչ հրաման տալով» արտօնած են ապօ-րինի պատկեր և յետոյ մեր խեղճ Տէր Հայրերը տուժած են: Կամ որ նոյն է ամուսնական ազգաբանութեան մէջ մեծաւոր-ները ըստ կամս քմածին որոշումներ տուած են և պատկա-ղիւր պաշտօնեաները պատասխանատու բռնուած են: Քանի քանի անդամներ հարուստ կամ խարրղը նկատուած անձերու ապօրինի արարքները վաւերացուած են հողեւոր բարձրագոյն ատեաններէ, մինչդեռ խեղճ և անտերուսչներու ձայնը, բո-ղոքը խեղդուած է և անոնք տարիներ շարունակ Իստաս-տանական ատեաններու դռնները դեզեւելէ վերջ աննպաստ որոշումի մը և կողմնակցական վճիռի մը բռնին տակ ճըզ-մուած են:

Ինչուք թէ այս ամէնը անհատական հանդամանք ու-նէին և շատ շատ քանի մը սքեմաւորներու փճացումին, տասնեակ մը անձերու դժբախտութեան պատճառ կ'ըլլային: Ինչ պէտք է ըսել սակայն մեր եկեղեցիին մէջ տիրող ան-կարգութիւններու համար՝ որոնք զուտ օրինական և կար-գապահական թերիներէ ծաղում կ'առնեն, և օրինագիրքի մը չզոյութենէն յառաջ կուգան: Առնենք օրինակի համար եկե-ղեցական երաժշտութեան հարցը: Նուազ չէ եղած թիւը անոնց՝ որ սիրտ և կեանք մաշեցուցած են մշակելու և դար-գացնելու համար մեր շարականներու, մեղեդիներու և ըն-թերցումներու արուեստը: Թողունք նոյն իսկ մէկ կողմ ար-ուեստագէտին զնահատուած ըլլալը կամ ոչ. բայց անհրա-մեշտ էր կը կարծենք որ Էջմիածին և Պոլիս, Կրկու խոշոր

եկեղեցական կեդրոններ աւելի լրջմտօրէն դասակարգէին մեր հողեւունչ և սրտադրաւ արարողութիւնները: Լսած էք երբեք Հայոց Հայրապետութեան նախկին կեդրոնին երաժշ-տութիւնը. տեսած էք բնաւ այն վեհաշուք արարողութիւ-ններուն Մայր Տաճարին մէջ ինչ կերպով կատարուիլը. ոչ կարգ, ոչ կանոն և ոչ ճաշակ կայ. արուեստին ըմբռնումը և ծէսերու ազդեցութեան գիտակցութիւնը բոլորովին կը պակ-սէր Էջմիածնականներուն քով: Իսկ հոս, Պոլսոյ մէջ, բազ-մաձայնի և միաձայնի պայքարը, սա կամ նա եկեղեցակա-նին փառասիրութենէն յառաջ եկած խանգարումները ինք-նին բաւական փաստեր չեն օրէնքի մը և ուղղութեան մը չզոյութեան:

Անվաւեր Կակոնագիրք մը և անձնական Դասաստակարգ մը բաւական չեն անշուշտ հայ եկեղեցւոյ օրինակիք մը կազմելու համար: Եւ խորհիլ որ վերջին կէս դարու միջո-ցին օրէնսգէտ եկեղեցականներ, համալսարան տեսած հոգե-ւորականներ ալ ունեցած ենք բարձր աթոռներու վրայ՝ որոնք փոխանակ ծիսակարգութեան և եկեղեցական կարգա-պահութեան խնամք և հոգ տանելու՝ նախընտրած են ան-հատական օրինակով քաջախելոյ անկանոնութիւնը, յարա-տեւել թերի և անկազմակերպ վիճակի մը մէջ: Այդպիսինե-րը գիտնալով մեղանշած են, ուստի կրկին պատժոյ արժա-նի են:

Գերազոյն օրինագիրքը, Աստուածաշունչը պիտի ըլլայ, բայց ո՛չ Պոլիս, ո՛չ Էջմիածին չխորհեցան ժողովուրդին հո-գեկան պահանջներուն գոհացում տալ և դարձեալ դուբէն, շատ հեռուէն, Ամերիկայէն Պորտի ընկերութիւնն էր որ հրապարակը ողողեց իր ըմբռնած ձեւով հրատարակուած աստուածաշունչներու հեղեղով մը: Չմոռնանք ըսելու թէ նախապէս ալ պապական Միսիթարեանները տպագրած էին վեհնատիկ և Հռոմ Ս. Գրքին հայերէնը և դարեր շարունակ մեր ժողովուրդը կաթոլիկ և բողոքական հրատարակութիւն-ներէ հրապուրուելէ վերջ, մէկ մըն ալ Օրէնքը, Մարգարէ-

ները և կտակարանները ունինդրերու կ'երթար իր մայրենի եկեղեցին ազճատուած, անհամար թերիներով և սխալներով լեցուն տպագրութեամբ ճաշոցներու, շարականներու և ժամազերքերու վրայէն:

Այլ եւս երկարել չենք ուզեր տօներու սահմանումին, անոնց արժանավայել շքով կատարումին և այդ առիթներով տեղի ունեցած անկարգութիւններու մասին: Բաւ ըլլայ հոս յիշել բաց ու դոցի խնդիրներու միջոցին և գիրերու գիւտին կրկնակ յորելաններու առթիւ տեղի ունեցած անկարգութիւնները և Իգմիրի ոճիրները՝ որոնք զուտ վարչական անօրինութիւններու արդիւնք էին և յառաջ եկան օրէնքի, գրաւոր օրէնքի չգոյութենէն: Եկեղեցի մը՝ որն ալ կ'ուզէ ըլլայ լոկ վարչական որոշումներով չէ կարելի կառավարել, օրէնք և օրինագիրք անհրաժեշտ են ո՛ր և է կազմակերպութեան համար. և մենք որ առիթը ներկայացած ատեն կը պարծենանք թէ կրօնական ազգ մը, եկեղեցապատկան ժողովուրդ մըն ենք, կրնանք այսօր ցոյց տալ արդեօք այդ կրօնքին և այդ եկեղեցւոյն օրէնքները:

Ի՛նք նախնիք գէթ մէկ դարու ընթացքին եկեղեցական ժողովներով տեղի ունեցած զեղծումներուն առաջքը կ'առնէին և «կանոն անքակտելի», «օրէնք յաւիտենական» կը սահմանէին: Ասոնք բղիւսած ըլլալով բուն իրաւասու մարմինէն և վաւերացուելով ազգային հայրապետական և տիրոզ կառավարական իշխանութիւններէն կրնային սահմանափակել զեղծումները և ողբել ընդհանրութեան վրայ: Մինչդեռ այժմ անիշխանութիւնը իր զազաթնակէտին հասած է և ոչ կանոն, ո՛չ օրէնք մնացած է. հետեւաբար կանոնապահ և օրինապահ պաշտօնէութիւնն ալ հետզհետէ կը դադրի գոյութիւն ունենալէ:



Բ. Մ Ա Ս



ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆԸ



Գրողիս Ա. մասին մէջ երբ Հայոց հայրապետութեան յասուկ օրինազիրքի մը չգոյութեան մասին կը գրէի, շատեր մեր ընթերցողներէն բացի Կանոնագիրքին ու Դասասանագիրքին Պաշտեմխայի եւ Սահմանադրութեան գոյութիւնը աչքի առջեւ ունեցան անշուշտ: Սակայն այդ բոլոր օրինազիծները ոչ միայն անձնական ձեռնարկի եւ կամայական արդիւնքներ են եւ չեն տարածուիր ընդհանուր Հայ եկեղեցւոյ վրայ, այլ նշոյն իսկ չունին հիմնական և հաստատուն երաշխիքներուն՝ որոնք հետզհետէ բարեկարգութեան, յառաջդիմութեան եւ զարգացումի ապաստան ըլլան: Ընդհակառակը շատ անելի որոշ է որ այդ բոլոր կիսկասար միջոցները անելի խաթարած են Հայոց եկեղեցին քան թէ բարեկարգած:

Այսպէս՝ օրինակի համար կարելի չէ անշուշտ յենուլ Կանոնագիրքին մէջ զետեղուած օրինական բոլոր յօդուածներուն վրայ, բարեկարգելու համար Հայոց հայրապետութեան նուիրապետական կազմը: Բոլոր շեղեցուկան, մասնաւոր, եւն. եւն ժողովներն եւ սրբազնատուրք հայրապետներու կանոնադրութիւնները չեն զօրեւր այսօր շինելու եւ շեկելու հայոց հայրապետութեան բազմաձիղ դասակարգութիւնը, Կամ որ նոյն է լոկ Դասասանագիրքով մը կարելի է արդեօք գոհանալ եկեղեցական հասոյթներու բաւեր յանձնումին կամ ամուսնական հարցերու լուծումին համար: Իսկ թէ Պաշտեմխայով եւ Սահմանադրութեամբ, այդ երկու խայտարէտ եւ հիմնովին իրարու ներհակ օրէնսդրութիւններով կարելի պիտի ըլլար կառավարել Հայոց եկեղեցին, կը կարծենք թէ ասոր այլ եւս հաւասարող չկայ այսօր:

Ուրեմն ուրկէ՞ պիտի գայ Հայոց եկեղեցիին եւ Հայոց հայրապետութեան բարեկարգութիւնը. «Լոյս յարեւելից» նշանաւոր առածին ճիշդ տեղն է կը կարծենք: Երուսաղէմը՝ հայոց հայրապետութեան այսօրուան

այդ կեդրոնը, բոլոր իր զբաղումներուն եւ գործառնութիւններուն բոլոր իր պարտականութիւններուն եւ իրաւունքներուն զլուխը պէտք է զետեղէ բարեկարգութեան խնդիրը: Թող երեք չառակուի թէ՛ սազնապի օրերուն մէջ միթէ՞ կարելի է խորհիլ այդպիսի հարցերու մասին. Թող չըսուի թէ կանոնադրութեան շարժումը եւ Հայրապետանոցը այնքան ծանրաբեռնուած են որ, չեն կրնար նոր խնդիր մըն ալ յուզել: Մեր եկեղեցիին եւ Հայրապետութեան համար կենսական խնդիր մըն է, էական, կարելի է՝ շուրջ մահու կենաց գործ մըն է, բարեկարգել ցարդ խաթարուած բոլոր սկզբունքները՝ որոնց զեղծանումով հասած է մեր հոգեւոր կեանքը այսօրուան անկեալ վիճակին:

Ի՞նչ կը հասկնանք բարեկարգութիւն ըսելով: Շատեր թերեւս ենթադրեն թէ եկեղեցւոյ հաւատարմութիւններուն կամ արարողական սեւերուն մէջ մէկ քանի փոփոխութիւններ մտնելով, քանի մը ձէտեր կրճատելով կամ պակասեցնելով՝ բարեկարգած կ'ըլլանք մեր եկեղեցին: Կը յիշիմ թէ վերջին քառորդ դարու ընթացքին շնորհունակ Կանոնադրութեան, Արքեպիսկոպոսներ, վարդապետներ եւ աշխարհականներ իրարու դէմ պայքարեցան ու մարտահանգստի պնդելով որ այրի քահանաները վերամուսնանան, ամուսնալուծուցը մեր մէջ ալ ընդունուի, պսակի օրերը ընդարձակուին, հոգեզայտեան հրաշքը մերժուի. երգ երգոցը չկարդացուի. ննջեցեալներու վրայ դամբանականները նաուզ ըլլան, մեռելական թափոնները չըջագային, պնակները վերցուին եւն. եւն. Իբր թէ այս ամէնը ըլլալէ վերջ հայոց եկեղեցին բարեկարգուած պիտի ըլլայ: Վայ իմ զիտուս, Աստուծոյ առաւել կամ նուազ չափով օրէնքի եւ սովորութեան կարգ անցած են այսօր. եւ ղեռ հայոց եկեղեցին չէ բարեկարգուած սակայն: Այս ամէնը բուն կատարուելիք բարեկարգութեան մասերը կընան ըլլալ, բայց ոչ բուն իսկ ինքը՝ բարեկարգութիւնը:

Դիցուք թէ մեր բոլոր այրի քահանաները մէկ օրուան մէջ վերամուսնացնենք. ամուսնալուծուցը ընդունուեցաւ արդէն, շատ քիչ օրերու մէջ միայն Պսակի Խորհուրդը չկատարուի կամ բացառիկ հանգամանք մը պատճառակալելով ամէն օր կարելի է պսակ ղնել, ժողովուրդը ոչ միայն Հոգեզայտեան, այլ Երրորդութեան վրայ ալ գաղափար չունի այսօր, եկեղեցական արարողութիւններէն իսկ կրճատելը անսովոր բան մը չէ ուր մնաց մէկ քանի ընթերցուածներ պակասեցնելը, դամբանականները լրագիրներու սիւնակներուն մէջ տեղ չգտնելուն համար դադարած են աղմկայոյց ըլլալէ, բացի քանի մը տեղերէ՛ դազողը մինչեւ եկեղեցիին դուռը առաջնորդելու դրութիւնը որդեգրուած է արդէն եւ պնակներուն ու գանձանակներուն հասոյթները այնքան նուազած են որ ծանծանալով ու զզուելով մօտ ժամանակէն անոնք ալ մոռացութեան կը տրուին:

Բայց այս ամէնը կը կրկնենք դարձեալ չեն բարեկարգուիր Հայոց եկե-

ղեցին. վասն զի ձէտերը, արարողութիւնները, սովորութիւնները եւ այս կարգի երկրորդական մանրամասնութիւնները չեն որ հաստատութիւն մը կենսունակ եւ կանգուն կը պահեն: Մասնաւոր կրօնական հաստատութիւնները աւելի խոր եւ հիմնական տեսաբանութեամբ վրայ կառուցուած են: Զէ կարելի օրինակի համար առանց գայթակղութեան տեղի տալու մեր բարբերուն համար անսովոր եղելութիւններ մէջտեղ հանել. բայց ո՛ր եւ է անպատեհութիւն չմտադիր երբ օրինակը բարձրէն կուգայ կամ աւելի աշխարհային բացատրութիւնով մը նորոյթի եւ օրէնքի կարգով մը կ'ընդհանրանայ ո՛ր եւ է նորահաստատ ճեւափոխութիւն՝ որ զմեզ իրականութեան մը առջեւ կը դնէ: Նոյն իսկ պետական կազմերու համար անգամ նոյն բանը տեղի ունեցած է եւ կառավարական բարեկարգութիւններու յաջողութեան գաղտնիքը այդ իսկ է: Նուա՞գ սազնապալի դրութեան մը մէջ կը գտնուի արդեօք մեր Մայր հայրենիքը, բայց մենք ամէն օր ականասես կ'ըլլանք այն բազմաթիւ եւ անլուր ճիգերուն՝ որոնց միակ նպատակը Օսմանեան պետութեան բարեկարգութիւնն է: Այդ ընդհանուր շարժումէն բաժին մըն ալ մեզի վիճակած է եւ մեր կառավարութեան շնորհիւ, անհուն բարեացակամութեան մը անսպասելի պարգեւներուն նոր կարգադրութիւնը առիթ կ'ընծայէ մեզի եկեղեցական բարեկարգութեան հարցին անդադարաւալու եւ մի անգամ ընդ միշտ զայն լուծելու:

Ո՛չ դժուար եւ ո՛չ ալ երկար է մեր ընելիքը:

Առաջին.— Բարեկարգել եկեղեցականութեան վիճակը, բարձրացնել քահանայութիւնը, ջնջել կուսակրօններու վայելած բացառիկ դիրքը՝ որ է ըսել միակ պաշտօնութիւն մը ունենայ հետեւեալ աստիճանաւորումներով դպիր, տարիաւագ, քահանայ, վարդապետ, եպիսկոպոս, հայրապետ, Իւրաքանչիւրին կարողութեան չափով վարձատրութիւններ ունենալ եւ պարտաւորիչ չընել ամուսնութիւնը կամ ամուրիութիւնը ոչ մէկուն համար:

Երկրորդ.— Բարեկարգել եկեղեցական հասոյթները եւ հովուական բոլոր աստիճանաւորումներուց համար սահմանել կանոնաւոր վճարումներ: Առանց բացառութեան ըստ արժանաւորյն նիւթական դիրք տեղծել եկեղեցական մատակարարութեան մէջ մեր եկեղեցիները պայծառ, դպրոցները բարեկարգ եւ անոնց պաշտօնները կուշտ պահելու համար: Հաստատութեան եկամուտներուն ոյժ տալ:

Երրորդ.— Բարեկարգել եկեղեցւոյ մէջ պաշտօնութեան եւ ժողովուրդին յարաբերութիւնները: Եկեղեցականներու անարբերութիւնը բառնալ եւ աշխարհականներու անսիրելիութիւնը մէջտեղէն վերցնել, մղում տալով քարոզութեան եւ երաժշտութեան՝ որոնք էական մասերը կը կազմեն եկեղեցին սիրելի դարձնելու համար: Պէտք է որ մեր եկեղեցիները ներկայայանալի վիճակ մը ունենան եւ իրենց որոշ ու մասնաւոր դիրքը գրաւեն բոլոր եկեղեցիներուն մէջ:

Անա՛ թէ ինչպէս կը հասկնանք մենք եկեղեցական բարեկարգութիւնը։ Առանց այս երեք գլխաւոր պայմանները լրացնելու մենք չենք հաւատար թէ լրջօրէն եւ դրական արդիւնք մը կարելի է յառաջ բերել։ Նուիրապետութիւնը, նիւթականը եւ բարեկարգութիւնը կը կազմեն այն եռոսանիւն, որուն վրայ կանգուն եւ բարձր կը մնայ Հայոց եկեղեցին եւ Հայոց հայրապետութիւնը։ Ժանգոսած են այդ ոտքերը. պէտք է նորոգել եւ մարբել զանոնք վերջնական քայքայումէ մը զերծ պահելու համար մեր ամենանուիրական հաստատութիւնը, այսինքն Հայոց Հայրապետութիւնը։

* * *

Հոս կը սխիւնի հրատարակել կանոնագիրը՝ որուն մէջ կ'երևի արդեւ թէ ինչ ուղղութիւնով հարկ է ընթանալ ըստ կառավարական նոր կանոնագիրին, որպէս զի Հայոց նորահաստ հայրապետութիւնը եւ պատրիարքութիւնը յաւաքոյն արդիւնքներ եւ իրժե սպասուած օգտակարութիւնը ունենայ։ Յարդ համառօտ կերպով աջի աջիւ ունեցանք Պարթեկիայի եւ Սահմանադրութեան նման օրհններ՝ որոնք աղետարեւ եղան մեր եկեղեցոյն եւ զայն մեռեալ տար մը դարձուցին։ Համառօտ կերպով մեր եկեղեցական պատմութեան յառաջ բերիմ իրողութիւններ, դիպեալ եւ անձե՛ր՝ որոնց երեսէն չափազանց տուժել եկեղեցին եւ ազգը։ Պէտք է վերածել նոր օրհնը մաս առ մաս եւ ցոյց տալ թէ Կաթողիկոս-պատրիարքներ, առաջնորդներ եւ եկեղեցականներ, սինօդներ, խորհրդակցական եւ մասակարարական մարմիններ ի՞նչ կրնան ընել, ի՞նչ պիտի ըլլայ անոնց պաշտօնը՝ որով պիտի ծառայեն հայ եկեղեցոյ բարեկարգութեան։



Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ



Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Յօդուած 1.— Սիսի եւ Աղթամարի Հայոց Կաթողիկոսութիւնները միացած են եւ Կ. Պոլսոյ եւ Երուսաղէմի պատրիարքութիւններն ալ այս Կաթողիկոսութեան աւելցուած են։ Օսմանցի Հայոց կրօնական ընդհ. վարչութիւնը սոյն Կաթողիկոսութեան ու Պատրիարքութեան յատուկ ըլլալով էջմիածնի Կաթողիկոսութեան հետ անոնց անհշուտիւնն ու յարաբերութիւնը բոլորովին խզուած է։ Կաթողիկոս եւ Պատրիարքին բնակավայրը Երուսաղէմի մէջ Ս. Յակոբի վանքն է։ Իր կրօնական շրջանակը՝ Օսմ. երկիրներն են։

Յօդ. 2.— Պատրիարքը՝ իր պաշտօնը կը վարէ բարձրագոյն Պէրաթով ներկայ կանոնադիրին մէջ յիշուած արամադրութեանց համաձայն իր պարտականութիւնները կատարելով եւ Պետութեան հրամանները գործադրելով։ Իր պատկանեալ պաշտօնատունն է մի միայն Կրօնից նախարարութիւնը եւ միայն կրօնական խնդիրներու մասին դիմումի իրաւունք ունի։

Ա . Գ Լ Ո Ւ Խ

Ընտրութիւնք, կազմակերպութիւնք եւ պարտականութիւնք

Ա . Մ Ո Ս

Պատրիարքին ընտրութեան եղման կն ու պայմաններ

Յօդ. 3.— Կաթողիկոսութեան եւ Պատրիարքութեան անթուր թափուր մնալուն կրօնական եւ խառն ժողովներուն անդամները առ առաւելն երեք օրուան միջոցին գումարուելով բարձրագոյն Պէրաթով կարգուած առաջնորդներէն մէկը

պատրիարքական տեղապահութեան կ'ընտրեն և միասին Կրօնից նախարարութեան կը ծանուցանեն : Կրօնից նախարարութիւնը Բ. Դրան հետ բանակցելով տեղապահին պաշտօնը կը վաւերացնէ : Ապա Տեղապահը՝ Կաթողիկոս և Պատրիարքին ընտրութեանը համար մէկը եկեղեցական դասակարգէն և միւսը եկեղեցականէն դուրս դասակարգէ երկուքական պատուիրակ ընտրելով զրկելու համար անմիջապէս ամէն առաջնորդութեանց հրահանգ կուտայ : Առաջնորդութիւնք թէեւ կրնան պատրիարքութեան կեդրոնը կամ չըջակայքը ընակող եկեղեցականներն ու ոչ-եկեղեցականներն ալ պատուիրակ կարգել, բայց և այնպէս միեւնոյն անձը երկուքէ աւելի կրօնական չըջանակներու պատուիրակութիւնը չի կրնար ստանձնել : Այս կերպով ընտրուած պատուիրակներն իրենց պատկանած առաջնորդներուն կողմէ տրուած պաշտօնագիր մը ունենալով Տեղապահին հրահանգ տուած թուականէն սկսեալ առ ստաւելն մինչեւ 45 օր Պատրիարքարանին մէջ Տեղապահին նախապահութեամբ և կրօնական ու խառն ժողովներուն հետ միասին գումարուելով կաթողիկոսութեան և պատրիարքութեան ընտրուելու արժանի և եպիսկոպոսութեան աստիճան ունեցող առաջնորդ կամ այլ եպիսկոպոսներու անունները պարունակող ցանկ մը կը պատրաստէ : Այս գործողութիւնը դաղանի քուէարկութեամբ կը կատարուի : Եւ կանոնական հանգամանք ունենալով իրեն համար քուէ տրուած առաջնորդներն ու եպիսկոպոսները ցանկին մէջ կ'արձանագրուին առանց նկատի առնելու անոնց ստացած քուէներու թիւը : Ամէն պարագայի մէջ ասոնք 7էն պակաս ըլլալու չեն : Սոյն ցանկը Տեղապահին կողմէ կը մատուցուի Կրօնից նախարարութեան որ Բ. Դրան հետ խորհրդակցութեամբ ցանկին պարունակած անուններէն քաղաքական պատճառներով կառավարութեան կողմէ յարմար չնկատուածներ եթէ զանուիւն, զանոնք դուրս ձգելով մնացածներէն ընտրութիւն կատարելու համար ի պատասխանի տեղապահութեան հրահանգ կուտայ : Ասոր վրայ ընտրական ժողո-

վը դարձեալ նոյն եղանակով կը գումարուի և կառավարութեան կողմէ ընդունուած թեկնածուներէն դաղանի քուէարկութեամբ և բացարձակ մեծամասնութեամբ երեքը կը զատէ և ասոնցմէ մէկը մի միայն կրօնական ժողովին կողմէ նոյնպէս դաղանի քուէարկութեամբ և բացարձակ մեծամասնութեամբ կաթողիկոսութեան և պատրիարքութեան կ'ընտրուի : առ այս ընտրական ժողովին կողմէ պատրաստուած տեղեկագիրը Կրօնից նախարարութեան կը մատուցուի և կատարուած ընտրութեան համար բարձրագոյն վաւերացումը կը ինդրուի : Ասոր վրայ արտօնութիւն խնդրուելով շնորհուած Կայս. Իրաւէն երբ Կրօնից նախարարութեան հաղորդուի, կրօնական հարկաւոր արարողութիւնը կատարուելով կաթողիկոսի և պատրիարքի կրօնական պարսականութիւնը կատարելու կը ձեռնարկէ :

Յօդ. 4.— Պատրիարկութեան թեկնածու ցոյց արուելիք անձերը պէտք է որ եպիսկոպոսութեան եկեղեցական աստիճան ունենան և հօրմէ ու մեծ հօրմէ իսկ Օսմ. հպատակ ըլլան, իրենց բարոյականովն ու կենցաղովը Պետութեան և համայնքին վստահութիւնը շահած և ո'չ մէկ կերպով պատժական դատապարտութիւն կրած չըլլան առ նուազն հինգ տարի առաջնորդութիւն մը լաւ կերպով վարած ըլլան, տարիքն ալ 45էն վար չըլլայ և Պետութեան պաշտօնական լեզուին ու կարելի չափով ընդհանուր օրէնքներուն ու կանոնագիրներուն տրամադրութեանց գլխակալ ըլլան :

Բ. Մ Ա Ս

Կրօն. ժողովին կազմութեան եղանակը եւ պարսկանօրիւնները

Յօդ. 5.— Կրօնական ժողովը կը բաղկանայ 12 եպիսկոպոսներէ, կէսը բարձրագոյն Պետրով կարգուած առաջնորդներէն, իսկ կէսը՝ միւս եպիսկոպոսներէն ըրալու պայմանով : Կրօնական ժողովին կը նախագահէ Պատրիարքը, որ բացակայութեան ևս պատճառ մը ունենալու պարագային անդամներէն մէկը իրեն փոխաւորը կը կարգէ : Անդամներուն պաշտօնախորհրդան շրջանն է 2 տարի : Առէն տարի անդամներուն կէսը կը փոխուի : Սոյն կանոնագիրը կիրարկուելուն յաջորդող առաջին տարուան վերջը այս փոփոխութիւնը միակ ձգելով կը կատարուի : Առաջնորդական պաշտօն ունեցող անդամներ

րուն փոփոխուով յաջորդութեան եղանակով սեղի կ'ունենայ: Միւս անդամները ամեն սարի փոխուելու ասեկեն ամիս մը առաջ ժողովին կողմէ ֆուէից մեծանասնութեամբ կ'ընտրուին: Եթէ ֆուէից հաւասարութիւն սեղի ունենալ պարտաւորին ֆուէ տուած կողմը նախաւեճար կը նկատուի: Բոլոր անդամաց պաշտօնավարութիւնը Կրօնից նախարարութեան վստահութեամբ սեղի կ'ունենայ: Ընտրուող անդամները դարձեալ վերընկերի են:

Յօդ. 6.— Կրօնական ժողովին պատասխանութիւնն է համայնքին կրօնական գործերուն հսկել եւ Հայ եկեղեցիին հաւաստիներն ու աւանդութիւնները համայնքին մէջ տարածել եւ անբարեկարգ խաբարուէ պահպանելու ուշադրութիւն ընել, եկեղեցիներն ու անոնց պաշտօնականները կանոնաւոր վիճակի մը մէջ գտնուելուն, կրօնական դասին բարոյական եւ մարտնչական բարձրացնելու, կարողութիւն եւ յատկանքները կանոնաւոր դասակարգելու, կարողութիւն եւ յատկանքները աշխատելու, Հայոց վարժարաններուն մէջ դասակարգելու օրինակները արտադրելու, կարողութիւն եւ յատկանքները կանոնաւոր յարմար անձներ ընտրելու Կրօնից նախարարութեան միջոցաւ բարձրագոյն Գերարքիս յանձնուող խնդրել եւ համայնքին մէջ ծագելիք կրօնական խնդիրները ճշդելով եկեղեցիին ղեկաւորելու ստիճանները համաձայն յոյժելու կարգադրել:

Գ. Մ Ա. Ա

Խառն ժողովին կազմութեան եղանակը եւ պատասխանութիւնները

Յօդ. 7.— Խառն ժողովը կը բաղկանայ 12 անձերէ որոնց 4ը կրօնական ժողովի անդամներէն եւ 8ը՝ եկեղեցական դասէն դուրս համայնքին երեւելիներէն: Ի բնէ նախագահութիւնը թէն կը պատկանի Պատրիարքութեան աթոռին, բայց նաեւ կարելի է որ պատրիարքին կողմէ եկեղեցական անդամներէն մէկը նախագահի փոխանորդ կարգուի: Եկեղեցական անդամները կրօնական ժողովին կողմէ ֆուէից մեծամասնութեամբ կ'ընտրուին, իսկ ոչ-եկեղեցական անդամներէն մէկը շարունակաբար պատրիարքութեան կեդրոնին կողմէ եւ միւս 7 անդամներն ալ իրաւաւորաբար առաջնորդութենէ մէկ հոգի ըլլալու պայմանով կարգով առաջնորդութիւններուն կողմէ կ'ընտրուին, եւ ամենէն ալ Կրօնից նախարարութեան վստահութեամբ կը պատկանի կը կոչուին: Իրենց պատճառներով արտաքին եւ արտասահման ժողովի անդամները կը կոչուին: Սոյն կանոնագիրին գործարարութեան դրուելուն յաջորդող առաջին տարւոյն վերջը այս փոփոխութիւնը վիճակ ձգելով կը կատարուի: Ոչ-եկեղեցական անդամները կրնան ըլլալ իրենց պատկանելի անդամներէն: Ասոնցմէ փոխառուները առ նուազն 2 արի եւ քիչ քան վերընտրուելու իրաւունքը կը վերստանան: Սակայն ժամանակա-

երջանին աւարտելէն առաջ մահ, հրաժարում եւ այլ եղանակով բաժնու մնացած արժուի մը համար քննուած անձերն իրենց նախորդներուն ժամանակաշրջանին աւարտելէն ետ կրնան վերընտրուիլ:

Յօդ. 8.— Խառն ժողովին պատասխանութիւնն է Պատրիարքութեան անդամներուն, հատկապէս ու ժախքներուն հսկել, ուղղակի պատրիարքութեան յարակից եկեղեցիներուն, վանքերուն, համայնքին հիմնած մասնաւոր վարժարաններուն եւ այլ բարեկարգակց գործերուն սեփական կալուածներուն եւ նուէր տուած գումարներուն բարոյ յանձնարարութիւնը առաջնորդութեանց մէջ գտնուող նոյն հաստատութեանց կալուածներուն ամեն սարի առաջնորդներուն կողմէ դիւրեւիք հետեւեցոյցները կանոնաւոր պատրաստելու, համայնքին հիմնած ընդունուած կրօնական համաձայն համայնքին ի նպաստ քողոված ու կատարուած դրամներուն ու կալուածներուն կրօնական նպատակներու ծախսուիլն եւ այս կէտն ապահովելու համար ի հարկին օրինական միջոցներու դիմել: Այս ծախսերը սովորաբար շաբաթը անգամ մը կը գումարուի:

Յօդ. 9.— Նախորդ յօդուածներուն մէջ յայտնուած կերպով, կրօնական ժողովը համայնքին կողմէ հիմնուած վարժարաններուն կրօնական գիտութեանց ուսուցումին, իսկ խառն ժողովը նոյն վարժարաններու հատկապէս եւ ժախքներուն մասին կրնան հսկել, մինչ ընդամենապէս վարժարաններուն թէ հիմնութիւնը եւ բացուելուն եղանակը եւ թէ ուսուցչական մարմինը որոշուի եւ կազմուի եւ կարծաւոր գործարարութիւնը երթակայ է ընդհանուր օրինակ եւ կրօնական նախարարութեան կանոններն ու հսկողութեան:

Գ. Մ Ա. Ա

Պատրիարքին եւ ժողովներուն միջեւ յարաբերութիւնները

Յօդ. 10.— Պատրիարքը անձնական պատճառներու բերումով կրօնական ու խառն ժողովներուն անդամներէն ո՛չ մէկը միւսէն նախամեծար չի համարեր եւ անոնց ամենուն ալ նկատմամբ հաւասար վարմունք ցոյց կուտայ, ժողովներուն խորհրդակցութիւնները բարեւոք կը վարէ եւ պաշտօն ունի կանոնաւորութիւնը խանգարող գործերէն ու արարքներէն ըզրուշանալու, իսկ անդամներն ալ պատրիարքին հանդէպ միշտ յարգանքով պիտի վարուին եւ թէ անոր ներկայութեանը և թէ բացակայութեանը պատուոյն ու արժանապատուութեանը զգուշանալու արարքներէն եւ ընդունադարձութենէ զգուշանալու պարտաւոր են:

Յօդ. 11. — Կրօնական ժողովին ու խառն ժողովին Պատ-
րիարքարանէն դուրս գումարուելը արգելուած է : Եւ Պատ-
րիարքարանին մէջ ալ, արգելուած է՝ պատրիարքէն կամ
անոր կողմէ փոխանորդ կարգուած անձէն զատ ուրիշի մը
նախագահութեամբ այդ ժողովներուն գումարուելը : Այս ար-
գելքին հակառակ գումարուած նիստերու մէջ տրուած որո-
շումները անվաւեր են :

Յօդ. 12. — Կրօնական ժողովին և կամ խառն ժողովին
անդամներէն մէկը եթէ յաջորդաբար և առանց պատճառի,
երեք նիստերու ներկայ չգտնուի, հրաժարած պիտի նկատ-
ուի, և ներկայ կանոնադրութեան համաձայն, անոր տեղ
ուրիշ մը պիտի ընտրուի : Անոնք որ բացակայութեան պատ-
ճառ ունին, պէտք է որ Պատրիարքին յայտնեն և արտօնու-
թիւն առնեն : Պատրիարքը իրաւասու է տարուան մը միջո-
ցին առ առաւելն 3 ամիս՝ արտօնութիւն տալ անոնց որ
պատճառ մը ունին : Ասկէց աւելի արտօնութիւն մը տալու
համար յիշուած անդամին պատկանած ժողովին հաւանու-
թիւնն ու որոշումն ալ պէտք է : Սակայն, որպէս զի խոր-
հրդակցութեանց և գործառնութեանց վեաս մը չկայ, արտօ-
նութիւն ստացող անդամներուն թիւը ժողովին մէկ երրորդը
չպիտի անցնի :

Յօդ. 13. — Եթէ կրօնական և խառն ժողովի անդամնե-
րէն մէկը կամ մէկ քանին ապօրէն ընթացքի մը մէջ զբա-
նուին, Պատրիարքը զանոնք կանչելով կը հրաւիրէ և նախ
փափկօրէն կ'ազդարարէ ու երբ ասիկա ազդեցութիւն մը
չընէ, այն ատեն մինչեւ երկու նիստի ներկայ գտնուելէ կ'ար-
գելէ զանոնք : Եւ այն պարագային երբ այս կերպով պատ-
ժուած անդամները կրկնեն իրենց յուր ընթացքը : Պատրիար-
քին պահանջումով, կրօնական և խառն ժողովները միանա-
լով, առանց այդ անդամներուն նիստ կը գումարեն և խոր-
հրդակցելով անոնց փոխուելը ու ժողովէն հանուելը բացար-
ձակ մեծամասնութեամբ կ'որոշեն, և այս որոշումը կը գոր-
ծադրեն : Այս եղանակ որոշումով հանուած անդամներուն
վերընտրութիւնը ներելի չէ :

Յօդ. 14. — Կրօնական և խառն ժողովներէն իւրաքան-
չիւրը Պատրիարքին նկատմամբ բողոքելու իրաւունք ունի՝
հետեւեալ կերպով : Ժողովին անդամներէն մէկը կամ մէկ
քանին իրենց պարտականութեան վերաբերեալ գործերու մա-
սին երբ պատրիարքէն բողոք մը ունենան, խնդիրը գրաւոր
և պատճառաբանեալ կերպով կը յայտնեն իրենց պատկանած
ժողովին : Ժողովը կը խորհրդակցի և եթէ եղած բողոքը
քուէից բացարձակ առաւելութեամբ իրաւացի նկատուի, այս
մասին տրուած որոշումը պատրիարքին իմացնելով բացատ-
րութիւն կը պահանջուի : Պատրիարքին կողմէ, մինչեւ 45
օր, գրաւոր տրուած բացատրողական պատասխանը կը քնն-
նուի, եթէ մեծամասնութիւնը զայն բաւական նկատէ, խըն-
դիրը կը փոխուի : Եթէ տրուած բացատրութիւնը մեծամաս-
նութեան կողմէ անբաւական նկատուի, յիշուած ժողովին
անդամները միասնաբար և գրաւոր կերպով կրօնական և
բարութեան կը դիմեն և խնդիրը պարզելով կրօնական և
խառն ժողովները արտասովոր նիստ գումարելու արտօնու-
թիւն կը խնդրեն :

Յօդ. 15. — Նախորդ յօդուածին տրամադրութեան հա-
մաձայն, եղած խնդրանքին վրայ, երբ կրօնական և խառն
ժողովներուն արտասովոր կերպով նիստ գումարելու մասին
կրօնից նախարարութեան կողմէ տրուելիք արտօնութիւնը
անդական իշխանութեան միջոցով յիշուած ժողովներու ան-
դամներուն կը հաղորդուի. ասոնք՝ անդամներէն էն վաղեմի
եպիսկոպոսին նախագահութեամբ նիստ կը գումարեն և բո-
ղոքներուն յայտարարութիւններն ու պատրիարքին բացատ-
րողական գրութիւնը լուծ մը կը քննեն : Յետոյ, եթէ ժողովը
երկու երրորդի մեծամասնութիւնը կազմող առ նուազն 14
քուէով որոշէ թէ եղած բողոքը պատրիարքին պաշտօնա-
նութիւնը կը հարկադրէ, այն պարագային, խնդիրը անմի-
ջապէս նախարարութեան կը հաղորդուի և պատրիարքին կը
ժանուցուի : Այս որոշումին վրայ, պատրիարքը մինչեւ 24
ժամ, իր հրաժարումը կը հաղորդէ կրօնից նախարարութեան

և ժողովներուն և կը պարտադրուի թողուլ իր պաշտօնը =
 եթէ այս պարտաւորութիւնը չգործադրէ, անդամներուն զի-
 մուծին և նախարարութեան զեկոյցին վրայ, անիկա կառա-
 վարութեան միջոցով պատրիարքարանէն դուրս կը հանուի :
 Յօդ. 16. — Եթէ արտասովոր կերպով զուժարուած կրօ-
 նական և խառն ժողովները Պատրիարքին նկատմամբ եղած
 բողոքը պաշտօնանկութիւն հարկազրոյ չնկատեն, այսինքն
 եթէ այս մասին քուէից երկու երրորդի առաւելութիւն չգո-
 յանայ, բողոքող անդամները պէտք է որ անմիջապէս հրա-
 ժարին և անոնց տեղ ներկայ կանոնադրութեան համաձայն,
 ուրիշներ ընտրուին, և որչափ ատեն որ Պատրիարքը իր պաշ-
 տօնին վրայ մնայ, բողոքողները չեն կրնար յիշուած ժողով-
 ներու անդամ վերընտրուիլ :

Ս. Մ Ա Ս

Պատրիարքանին ընդհանուր վարչութիւնը

Յօդ. 17. — Պատրիարքանին մէջ կը գտնուի երեք դիւան, կազմուած
 մէկը պատրիարքին անձնական, եւ միւսը կրօնական եւ խառն ժողովնե-
 ռուն եւ երրորդը Պատրիարքանին սնուկներուն գումարները, արձանա-
 գումարներուն ու հաշիւները ընելու համար մէկ մէկ դիւանապէս եւ պէ՛հ
 եղած թիւով փառաւորներէ: Նոյնպէս կը գտնուին պատրիարքին արտօնելի
 կրօնական գործերով զբաղող եւ կրօնական դասէն փոխանորդ մը, եւ կրօ-
 նական զանազան սպասարկութեանց մէջ ծառայելու համար պէ՛հքը սեւ-
 նուած չափով հոգեւոր եւ ֆանանայ եւ բուական թիւով սպասուոր: Պատ-
 րիարքին փոխանորդը, պատրիարքական դիւանը եւ վերոյիշեալ հոգեւորներն
 ու սպասուորները ուղղակի պատրիարքին կողմէ, իսկ միւս երկու դիւան-
 ներն այլ կրօնական եւ խառն ժողովներուն հաստատարքաւ թափ որոշու-
 մով եւ դարձեալ պատրիարքին կողմէ կը կարգուին ու կը վախուին:

Յօդ. 18. — Պատրիարքութեան հասած գումարները հարկ եղած ժո-
 ղովին կը մակագրուի: Սեփառական խնդիրները բացառութիւն ըլլալով,
 ժողովները բուհամարի կարգով կը խորհրդակցին այդ գումարներուն
 վրայ եւ պէ՛հ եղած որոշումը կուտան:

Յօդ. 19. — Պատրիարք իրաւասութիւն ունի որ կրօնական եւ խառն
 ժողովներուն մակագրուած խնդիրներուն մասին տրուած որոշումներուն
 առարկութիւն ընէ, եւ պատճառաբանութիւն մէջ բերելով խնդրոյն վերա-
 քննութիւնը պահանջէ: Այս կերպով Բորէն տրուած որոշումները հաստա-
 տելու եւ անոնց վրայ պնդուելու պարագային, եւ եթէ խնդիրը յաւակալու

կրօնական ժողովին զնահասութեան վերաբերող կրօնի հիմնական խնդիր
 մը չէ, պատրիարք իրաւունք ունի նաեւ պատասխանատւութիւնը ինք
 ստանձնելով, իր անձնական կարծիքով գործել եւ յիշուած ժողովին զեկու-
 ցանել: Եթէ ասանկ խնդրի մը համար պատրիարքին նկատմամբ բողոք ըլ-
 լայ, այս մասին 14րդ յօդուածին համաձայն կը գործադրուի:

Յօդ. 20. — Պատրիարքին եւ կրօնական ու խառն ժողովներու ան-
 դամներուն եւ պատրիարքանի միւս սպասուորներուն տնտեսիկ սնու-
 կանը, օրականը եւ համար ծախսը պատրիարքանի սնուկէն կը վճար-
 ուի: Եւ անոնց ֆանակը կ'որոշուի, գոյացած հասոյթին եւ խառն ժողովին
 կողմէ ամէն տարի պատրիարքանի տնտեսիկին համաձայն: Այս հաշ-
 ուեկեղը կը վաւերացուի պատրիարքին կողմէ եւ անոր մէկ օրինակը կը
 հաղորդուի կրօնից նախարարութեան:

Յօդ. 21. — Պատրիարքանի սնուկը խառն ժողովի հսկողութեան
 տակ կը գտնուի: Պատրիարքանի հասոյթն է. Ա. Պատրիարքանէն եւ
 վանքերէն կախում ունեցող կալուածներուն հասոյթները: Բ. Համայնէն
 տրուած նուէրներ եւ նպաստներ: Գ. Անձառանց մեղնող հոգեւորականնե-
 ռու ձգած գոյքերը: Դ. կրօնական վարչութեամբ, պատրիարքական կերտ-
 նին ենթակայ Հայոց ժողովուրդին մէջ կատարուած պատկի, մկրտութեան
 քաղման պէս կրօնական արարողութիւններէ գոյացած հասոյթ: Ե. Ետն
 ժողովի որոշումով՝ տարեկան հաշուեկէլովի սեփակներուն մէջ իւրաքան-
 չիւր առաջնորդութեան վրայ դրուած պատրիարքական եկամուտք: Ասկէց
 դուրս, ինչ անունով եւ պատճառով ալ ըլլայ, պատրիարքանին արգիլ-
 ուած է ժողովուրդէն բան մը առնել:

Գ. Գ Լ Ո Ի Ե

Առաջնորդութիւններ

Յօդ. 22. — Առաջնորդները պատրիարքանին եւ կրօնական ժոլո-
 վին կողմէ կ'ընտրուին, տնտեսական կողմէ կը կարգուին, եւ իրենց հոգե-
 վորական շնորհակցին մէջ բարձրագոյն Պէրաքով եւ ներկայ կանոնադրու-
 րեան համաձայն կը պատճառուին: Առաջնորդ չեն կրնար ընտրուիլ
 անոնք որ հորմէ եւ մեծ հորմէ Օսմ. հպատակ չեն, յանգանքի (հիւնհա)
 պատիժով դատապարտուած են, յոռի վարով հանրաժանօք են, 35 տարեկան
 լրացուցած չեն եւ տնտեսական պատճառներով լեզուին ու, բոս կարելոյն,
 ընդհանուր օրէնքներու եւ կանոններու տեղակ չեն:

Յօդ. 23. — Առաջնորդական շնորհակցին ի նորոյ պիտի կազմա-
 կերպուին առ նուազն 15000 հայ պարունակելու պայմանով:

Յօդ. 24. — Պոլսոյ առաջնորդը պատրիարքական փոխանորդի
 սիսդոսը պիտի կրէ եւ անպատճառ եպիսկոպոսութեան ասիսան պիտի
 ունենայ, բայց թէ բարձր. Պէրաքի տնտեսութեան եւ թէ դիրքի ու

պարսկանութեան կողմէ առաջնորդներէն արքեպիսկոպոս Կարապետ Կարապետի մը չպիտի ունենայ:

Յօդ. 25.— Ներքին չէ առաջնորդութիւններ փոխանորդով վարել եւ փոխանորդներու համար բարձր հրահանգ ստանալ: Միայն իրենց պատշաճութիւնը օրինաւոր պատճառով բացակայող առաջնորդներ կրնան հոգեւորական մը իրենց փոխանորդ կարգել: Թափուր առաջնորդութիւն մը հարկեցուցիչ պատճառով մը հետեւանով հարկ կ'ըլլայ առժամայեւ փոխանորդաբար վարել: Եթէ այս հարկը կրօնից նախարարութեան կողմէ եւս հաստատուի, պատճառաւոր կողմէ ընտրուած փոխանորդին պատշաճութեամբ պատճառով մը կրնայ վաւերացուիլ, բայց այս փոխանորդը առաջնորդութեան հանգամանակը չի կրնար պատճառաւորաբար ժողովներուն տեղում ըլլալ:

Յօդ. 26.— Առաջնորդներուն տրամադրութեան ներքին մէկը հոգեւորականներէ եւ միւսը տեղայն երեւելիներէն եւ առ առաւելն վեց վեց անձերէ բաղկացած երկու խորհրդական ժողովներ պիտի գտնուին: Առոճի պատշաճութեամբ հանգամանակ մը չունենալով, առաջնորդութեան պարսկանութեան առաջ եկած պատշաճութեամբութիւն մը չեն ստանձնել, այլ վերոնշարտակեալ պարսկանութեան տեսակին եւ բնոյթին համեմատ: առաջնորդին յանձնած խնդիրներուն մէջ տնօր կ'օգնեն, անոնց գործադրութիւնն ալ առաջնորդին ընդունելէն եւ հաստատելէն կախում ունին: Այս մարմիններուն ընտրութեան եղանակին, գործառնութեանց եւ փոփոխմանց մասին պէտք եղած հրահանգը պատճառաւորաբար կրօնական եւ խառն ժողովներուն կողմէ միասնաբար գրի պիտի առնուին եւ կրօնից նախարարութեան գիտութեամբ գործադրութեան պիտի դրուին:

Յօդ. 27.— Ամէն առաջնորդարան սնտուկ մը եւ պէտք եղած քիւլով քարտուղար եւ սպասաւոր պիտի ունենայ: Յիշուած սնտուկին հասարակ կը կազմեն՝ պատկի, մկրտութեան եւ քաղման պէս արարողութիւններէ առնուելի առաջնորդական եկամուտ: Հայոց ժողովուրդին քայլից նուէրներէն, եւ ի հարկին եկեղեցիի, վանքերու եւ ուրիշ հաստատութեանց կարամաններու հասարակներէն առաջնորդարանին վարչութեան համար Պատճառաւորաբար խառն ժողովին որոշած եւ յանձնուցած բանակը:

Յօդ. 28.— Եթէ պէտք ըլլայ, առաջնորդներ մի՛ միայն կրօնական պարսկանութիւններ կատարելու համար կրնան իրենց կրօնական տեղացեալ տեղերուն համար կրօնական փոխանորդներ կարգել ու դրել՝ տեղական իշխանութեանց իմաց տալու պայմանով: Այս փոխանորդները պատշաճութեամբ ո՛ր եւ է հանգամանակ չունին:

Գ. Գ Լ Ո Ի Խ . — Զ ա ն ա գ ա ն Բ

Յօդ. 29.— Պատրիարքարանի, կրօնական եւ խառն ժողովներու՝ այս կանոնադրութեան սկզբնական գործադրու-

թեան ատեն կազմակերպութիւնը, ինչպէս նաեւ ընտրութիւնները հետեւեալ կերպով պիտի կատարուին. — Ա. Պատրիարքական աթոռին կողմէ կրօնական ժողովը կազմելիք բարձր Պէրաթով կարգուած առաջնորդներէն զատելով վեց առաջնորդներ կը հրահարուին եւ կրօնից նախարարութեան տեղեկութիւն կը տրուի: Բ. Այս կերպով կազմուելիք կրօնական ժողովը մնացորդ վեց անդամներն ալ ընտրելով, անոնց պաշտօնը յիշուած նախարարութեան կողմէ կը վաւերացուի: Գ. Յիշեալ ժողովի անդամներէն խառն ժողովին ալ հարկ եղած չորս անձ եւս կ'որոշուի: Այս ժողովին հարկ եղած մնացորդ աշխարհական ութը անդամներէն մէկը պատրիարքութեան կեդրոնի ընկալութեանն ըլլալով՝ պատրիարքին կողմէ, տեղւոյն երեւելիներէն եւ բարի կենցաղով ծանօթ անձերէն կ'ընտրուի եւ կառավարութեան կողմէ յարմար նկատուելու պարագային ամենուրեւ ալ պաշտօնը կը վաւերացուի կրօնից նախարարութեանն: Ներկայ կանոնադրութիւնը գործադրելու առաջին պահուն, եթէ կրօն. ժողովին բոլոր անդամները եպիսկոպոսի աստիճան ունեցող անձերէ ըլլալուն մէջ դժուարութիւն մը տեսնուի, պակասը կը լրացուի՝ հինգէն աւելի չըլլալու պայմանով երեւելի հոգեւոր եւ յարմար անձեր ընտրելով:

Յօդ. 30.— Կրօն. եւ խառն ժողովներուն հաւաքաբար գումարումը ներկայ կանոնադրութեան մէջ նշանակուած պարագաներու մէջ եւ պատճառներով կրնայ ըլլալ: Ասոնցմէ գուրս ո՛չ մէկ պատճառով չեն կրնար երկու ժողովները հաւաքաբար նիստ գումարել:

Յօդ. 31.— Եթէ կաթողիկոսն ու պատրիարքը զրուած օրէնքներուն ու կանոններուն եւ կամ ազգին ու տէրութեան շահուն հակառակ վիճակի եւ ընթացքի մէջ գտնուի, աստիճանին համեմատ, կրօնից նախարարութեան կողմէ գրաւոր ազդարարութիւն եւ պատուէր կ'ըլլայ անոր: Եւ ի հարկին նախարարութիւնը ինքիւրը կը ծանուցանէ Բ. Դրան եւ նախարարաց Խորհուրդին տալիք որոշումին վրայ, կայս. Իրա-

աէով կրնայ հրաժարեցուցուիլ : Ասանկ պարագայի մէջ պատ-
րիարքարանի կրօնական և խառն ժողովներուն հասցէին զըր-
կուած եպարքոսական Պաշտօնըրին վրայ , ըստ սովորութեան ,
տեղապահ մը ընտրուելով 3 և 4րդ յօդուածներուն համա-
ձայն յաջորդին ընտրութեան կը ձեռնարկուի :

Յօդ. 32. — Յօդուած 31ին մէջ յայտնուած արարքը եթէ
առաջնորդներու կամ ուրիշ վարդապետներու և քահանանե-
րու կողմէ ի գործ դրուած ըլլան , ատիճանին համաձայն
գործողները յորդորելու ու յանդիմանելու կամ պաշտօնանկ
ընելու և փոխելու մասին կրօնից նախարարութեան կողմէ
տրուած հրահանգին տրամադրութիւնները ինչպէս որ հարկ
է Պատրիարքարանին կողմէ կը գործադրուին : Այս մասին եթէ
վարանում և անփութութիւն յոյց տրուի , իրենց նկատմամբ
սաստողական գործողութիւն անդի ունենալիք եկեղեցական
պետերն և պաշտօնեաները կառավարութեան կողմէ իրենց
պաշտօնէն կը հանուին , իսկ պատրիարքին ու կրօնական ժո-
ղովին նկատմամբ հարկ եղած գործողութիւնը կատարել կը
պահանջուի կանոնադիրին տրամադրութեանց հակառակ վար-
ուած ըլլայնուն համար :

Յօդ. 33. — Պատրիարքարանի ժողովներուն անդամները
ժողովին մէջ ընդհանրապէս կամ մասնաւորաբար եթէ սոյն
կանոնադիրով որոշուած պարտականութենէն զուրս գործե-
րու միջամտեն , պատրիարքը , եկեղեցական պետերը կամ
միւս եկեղեցականները ատոր համաձայն շարժելու և գործե-
լու դրդեն և կամ քաղաքական ու քաղաքային հանգամանք
ունեցող կամ պետական հրամաններն ու հրահանգները դոր-
ձագրելու մասին դժուարութիւն յարուցանող ընթացք մը
ունենան , կրօնից նախարարութեան կողմէ կը յանդիմանուին
կամ կը փոխուին : Իրենց ընթացքին կարեւորութեան համա-
ձայն փոփոխման գործը այլ եւս նոյն ժողովներուն շանդա-
մակցելու պայմանով ալ կրնայ ըլլալ :

Յօդ. 34. — Նախորդ յօդուածներուն մէջ նշանակուած
սաստողական ձեւակերպութեան պատճառ տուող արարքը

պատժական ընդհանուր օրինաց տրամադրութիւններուն հա-
մաձայն եթէ զանոնք գործողներուն մասին ուրիշ պատիժներ
կը հրաւիրէ ատոնք եւս տուանձինն կը կիրարկուին ու կը
գործադրուին :

Յօդ. 35. — Ներկայ կանոնադիրն գործադրութեան գըջ-
ուելու թուականէն սկսեալ առ առաւելն մինչեւ երկու տա-
րի պատրիարքարանի կրօնական և խառն ժողովները կ'որոշեն
ու կը գնահատեն պսակի , մկրտութեան և յուղարկաւորու-
թեան արարողութեանց նման կրօնական ծառայութիւններու
փոխարէն կրօնական պետերու կողմէ համայնքին անհատներէն
առնուելիք եկամուտներուն առաւելադոյն քանակը և գաճ-
ման եղանակը , կրօնական մարմնոյն կողմէ հաստատուելիք
պէտքը և համայնքին վիճակին տարած չափը նկատի առնե-
լով , պատրիարքութեան կողմէ ասիկա կը ծանուցուի կրօնից
նախարարութեան և Պետութիւնը նոյնութեամբ կամ փոփո-
խելով ընդունելէ ետք ներկայ կանոնագրին վրայ կ'աւելցնէ :

Յօդ. 36. — Կաթողիկոս և պատրիարքին համար բնակա-
վայր յատկացուած Ս. Յակոբայ վանքին վարդապետներու
միաբանութեան ներկայ կանոնադիրին մէջ որոշուած նոր
կազմակերպութեան համաձայն վիճակն ու գիրքը , ինչպէս
նաեւ վանքին ու կալուածներուն յանձանձման եղանակը ,
Պատրիարքարանի խառն ժողովին կարծիքին ու քուէին ալ
դիմում ըլլալէ ետք միայն կրօնական ժողովին կողմէ խորհր-
դակցութեան դրուելով յատուկ որոշմադիր մը կը կազմուի
որ կրօնից նախարարութեան հաւանութիւնը առնուելէ ետք
գործադրութեան կը դրուի :

Յօդ. 37. — Հայոց Պատրիարքութեան 1279 Բամազան
26 թուակիր կանոնադիրը ջնջուած է :

Յօդ. 38. — Ներկայ կանոնադիրը հրատարակութեանը
թուականէն գործադրելի է :

Յօդ. 39. — Ներկայ կանոնադիրը գործադրելու պաշտօն
ունի Դատական և կրօնից նախարարը :

Թիւնը իրարմէ անջատելու ձեւն է ստիկա՝ որ երկուքին ալ ընդարձակ իրաւասութիւն կուտայ իրենց շրջանակին մէջ լայնօրէն զարգանալու և յառաջդիմելու : Ստիկա չնշանակեր անշուշտ խղում պետութեան և եկեղեցիին՝ ուր երկուքն ալ իրարու գործը խափանելու կը ջանան : Ինչպէս անցեալի մէջ կրօնքը պաշտպան եղած է՝ իր զօրաւոր եղած ատեն, պետական և կառավարական կազմերուն, նոյնպէս այսօր ամէն զօրաւոր տէրութիւն պարտաւոր կը զգայ ինքզինքը հովանաւորել և պաշտպանել կրօնքը :

Հայ եկեղեցին այդ հովանաւորութիւնը և պաշտպանութիւնը զործնականապէս վայելած է Օսմ. Պետութեանն՝ որ իրեն հպատակ բոլոր տարրներէն աւելի քաջալերած և զնահատած է Հայուն հաւատարմութիւնը : Իբրեւ Թուրքիացի, իբրեւ Օսմանցի Հայը իր հպատակութիւնը կրնար ըմբռնել շա՛տ ազէկ և շա՛տ որոշ՝ եթէ իրեն համար իբրեւ սկզբունք և նշանաբան վճռած ըլլար Աւետարանի խօսքը. «Տո՛ւ գկայսնքն կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ» :

Հայ եկեղեցիի անկախութիւնը պահպանած և անոր վարչական վերակազմութեան ալ ձեռնարկած է մեր տէրութիւնը : Հայերուն կը մնայ իրենց եկեղեցիին ներքին կազմը և քարեկարգութիւնը զնել այն վիճակին մէջ որ անիկա ապաստան մը ըլլայ հաւատարիմ Օսմանցիներու և հաւատացեալ ազգայիններու :



ԳԻՆ 5 ՂՐՇ.

« Ազգային գրադարան



NL0257018

